ԵՐԵՍՈՒՆ ԵՒ ՄԷԿԵՐՈՐԴ ՏԱՐԻ ԹԻՒ 3236 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 15 ՅՈՒԼԻՍ 1882 — Ն. Տ. 27 ՅՈՒԼԻՍ 1882

ՊԱՏՄԱՆԹ

Տարեկան գին կ. Պոլսոյ համար 10 Մէճիտ
» » Գաւառաց » 12 »
Վեցամսեայ » Կ. Պոլսոյ » 5 1/2 »
» » Գաւառաց » 6 1/2 »
Օտար թղթատարով ղրկուած 2 1/2 լիրա
Ծանուցման տողը մէկ անգամի համար 3 ղրշ
Երկու անգամի համար 2 ղրշ է. աւելի անգամներու համար զատ սակարկութիւն կը լինի

ՄԱՍԻՍ

ԼՐԱԳԻՐ

ՊԱՏՄԱՆԹ

Դուրս գնացած լրագրաց ճամբու ծախքը խմբագրութեան վրայ է։

Լրագրոյս վերաբերեալ նամակ կամ որ եւ իցէ գրութիւն խմբագիր—Տնօրէնին պիտի ուղղուի։ Կ. Պոլիս Պահճէ—Գափու Ճէլալ Պէյ խան թիւ 31 Մասիսի գրասենեակը։

Ձանրու ծախքը չվճարուած նամակ չընդունուիր։

Զատուած նամակ, յօդուած, եւայլն ետ չեն տրուիր։

30 ՓԱՐԱԶ — ՀԱՆԱՊԱԶՕՐԵԱՅ — 30 ՓԱՐԱԶ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ, ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Հեռագրական.—Խառն լուրեր.— Ազգային լուրեր.—Ներքին տեսութիւն.—Կրօնափոխութիւն ի Հայաստան.—Երեսփոխանական ժողով.—Բրիտանական հոգին.—Հայկական կրթարան Օրթագիւղի (Շար. եւ վերջ).— Պատմութիւն.— Ազդեր.

Կ. ՊՈԼԻՍ 15 ՅՈՒԼԻՍ

ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

Այս առաւօտ հասած հեռագիրներ

Փարիզ 25 յուլիս.

Վերակոյսն 3ի դէմ 214 ձայնիւ ընդունեց երեսփոխանական ժողովոյ քննարկած 8 միլիոն ֆրանքի եղիպտական վարկը։

Փարիզ 26 յուլիս.

Սուէյշի ջրանցքին պաշտպանութեան համար կառավարութեան խնդրած 9 1/2 միլիոն ֆրանքի վարկը մերժուեցաւ սոյն առաջարկը քննելու պաշտօն ունեցող յանձնախմբէն։ Այս քուէարկութեան պատճառաւ Պ. տը Ֆրէյսինէ վարչութեան քուէ պիտի առաջարկէ։

Սկսելը լրագիրը կըսէ թէ, եթէ նախարարութիւնն իմաց, երեսփոխական ժողովոյ լուծումն անխուսափելի է։

Ալեքսանդրիա 25 յուլիս.

Խրտիվն առնէն կոչեց Շերիֆ փաշան։

Լոնտրա 26 յուլիս.

Լորտ Ֆրէյսերիք Քավէնտիշն ու Պ. Բուրքն սպաննողներէն մին Ամերիկայի մէջ բռնուելով խոստովանեցաւ իւր ոճիրն եւ իւր մեղակիցներն յայտնեց։

Բոր—Սայիտ 26 յուլիս.

Երէկ Գերմանական նաւատորմիղ ցամաք եկան։

ԵԳԻՊՏԱԿԱՆ ԽՆԴԻՐ

Պ. Կլատսթոնի Եղիպտական խնդրոյն վերաբերեալ կարեւոր յայտարարութիւններն երէկ ծանուցինք, և այսօր առանձին յօդուածով մը ինչ ինչ խորհրդածութիւններ կ'ընենք այդ մասին։ Լոնտոնէն եկած նորագոյն տեղեկութիւնք կը ցուցնեն թէ Անգլիական աշխարհավարութեան մէջ տեղի ունեցած նշանաւոր փոփոխումը խորհրդարանին վաւերացման արժանացած է. որովհետեւ երկուշաբթի աւուր նստոյն մէջ, Պ. Կլատսթոնի բանախօսութենէն յետոյ, պահպանողական երեսփոխան մը, Լորտ Էլգոյ, առաջարկ մը ներկայացուցած է, յորում կը պահանջուի, ի դիմաց պահպանողական կուսակցութեան, որ Անգլիական միջամտութիւնն Օսմ. զօրաց հետ միասնութեամբ կատարուի։ Բայց Երեսփոխանաց ժողովոյն ատուար մեծամասնութիւնը չհաւանեցաւ Լորտ Էլգոյի առաջարկին, այլ գրեթէ միաձայնութեամբ ընդունեց Պ. Կլատսթոնի տեսութիւնն, այսինքն թէ Նոթինգհամ է որ Թուրքիա չէ։ Կը ծանուցուի թէ Պ. Կլատսթոն, իւր այս կարեւոր յայտարարութիւնն ընելէ առաջ, Երեսփոխանութեան մեծագոյն մասին կարծիքն իմացած էր, և այսպէս իւր նոր աշխարհավարութիւնը կանխաւ վաւերացնել տուած է խորհրդարանին։

Եղիպտոս զօրք ղրկելու մասին Բ. Դրան հուսկ ուրեմն տուած որոշումն ազդեցութիւն չընէր Անգլիոյ ընթացքին վրայ, որ իւր զինուորական պատրաստութիւնները կասեցնելէ հեռի, ադդուսղէս կը շարունակէ զանոնք, և Հնդկաստանէն առ այժմ 5,000 զօրք ղրկուելու հրաման տուած է։ Միւս կողմէ, թէպէտ Եղիպտոսէն կարեւոր լուրեր չկան, բայց կը ծանուցուի թէ մանր մունր կռիւներ տեղի ունեցած են Սբը Աբշիպալա Ալիսընի և Արապիի զօրաց միջեւ. կարեւոր բաղդն կռիւներու խօսքն ալ կայ, բայց առ այժմ ստոյգ տեղեկութիւնք չկան, կամ չեն հրատարակուած։

Երէկ, դեսպանախորհրդին ամբողջական գումարումէն առաջ, դեսպանք ոչ—պաշտօնական նիստ մ'ըրին կարծեաց փոխանակութեան համար։ Յետոյ դեսպանախորհուրդն երկար նիստ մ'ըրաւ, յորում Օսմ. պատուիրակն ակնարկութիւն մ'ըրաւ Պ. Կլատսթոնի յայտարարութեանց, բայց ըսաւ թէ քանի որ յուլիս 15ի ծանուցագրէն յետոյ ուրիշ պաշտօնական տեղեկութիւն չէ եղած Բ. Դրան, սա միշտ պատրաստ է իրեն եղած հրաւէրն ընդունելու և Եղիպտոս զօրք ղրկելու։

Լէքսրբէս ուշադրութիւն կը հրաւիրէ Պ. Կոշէնի մէկ յայտարարութեան վրայ, որ Երեսփոխանաց ժողովոյ երկուշաբթի աւուր նստին մէջ ըսած է թէ Եգիպտոսի մէջ Անգլիա բարեկարգութեան և բարւոք վարչութեան պաշտպանը լինելէ տարբեր դեր մը չունի։

Այս առաւօտ հասած թղթաբերով առնուած տեղեկութիւնք Գահիրէի, Տիմեսթի, Թանթահի և ուրիշ տեղերու մէջ, ուր Եւրոպացիք կը գտնուէին, կատարուած ջարդերուն լուրը կը հաստատեն։ Արապի փաշա, Խրտիվին դէմ հանած յայտարարութենէն զատ, ուրիշ յայտարարութիւն մ'ալ հաներ է, յորում Այսաբ ժողովուրդն իրեն հետ միանալու յորդորելու համար՝ կը ծանուցանէ թէ ինք Անգլիական նաւատորմը ջնջած է. թէ Սէյմուր ծովապետն սպանուած է, 8 զրահաւորք ընկղմած են, 2 զրահաւորք՝ հրկիզեալ, 4ն ալ բռնուած են և Գահիրէ պիտի բերուին (՝.՝.՝.)։

ԽԱՌՆ ԼՈՒՐԵՐ

—o—

Նախարարապետ Բարձր. Սայիտ փաշա երեքշաբթի օրն արտաքին գործոց նախարար Սայիտ փաշայի և Լէվդաֆի նախարար Ասիմ փաշայի հետ երկարօրէն խորհրդակցեցաւ Եգիպտական խնդրոյն վրայ, ինչպէս նաեւ այն դիրքին վրայ, զոր Օսմ. լիազօրք պիտի բռնէին երէկ դեսպանախորհրդին մէջ։

Դեսպանախորհուրդն երէկ վերջապէս զումարուելով արտաքին գործոց նախարար Վ. սեմ. Սայիտ փաշա և Լէվդաֆի նախարար Վ. սեմ. Ասիմ փաշա ներկայ գտնուեցան, և այս պատճառաւ չկրցին ներկայ գտնուիլ նախարարաց խորհրդին։

Մէքքէ դնացող կայսերական կարաւանն ուրբաթ կամ շաբաթ օրը պիտի մեկնի մայրաքաղաքէս Մահմուսէի ընկերութեան Շերիֆ-ըէսան շոգենաւով։

Նախարարապետ Սայիտ փաշա հետեւեալ շրջաբերական հրամանագիրը ղրկած է դաւառաց կուսակալներուն.

«Ռուսիայէն դադիոդը Հրեայք կը խնդրեն որ Օսմ. երկիրներուն մէջ գետեղուին, և կը լսուի թէ առանցմէ մաս մ'ալ ինքնին Թուրքիա եկած են։ Ասոնք Թուրքիա բնակելու համար պէտք է որ նախ Օսմ. հպատակութիւնն ընդունին, և որովհետեւ այս մասին տակաւին որոշում մը արուած չէ, առանց Բ. Դրան հաստատելու մի ընդունիք զանոնք»։

Վսեմ. Տերվիշ փաշա Վադըմի նամակ մ'գրելով կը հերքէ Թայմըզի Ալեքսանդրիոյ թղթակցին յուլիս 16 թուով քաշած և Վադըմի մէջ հրատարակուած հեռագրին սա վերջին հատուածը թէ «Տերվիշ փաշա յեղիպտաց Օսմ. զօրք ղրկուելու համար 5 հեռագիր քաշած է, բայց պատասխան չէ ստացած», և կը յարէ թէ ինք լրագրական թղթակիցներու հետ տեսակցելու փափաք չէ ունեցած և թէ իւր ամէն հեռագրոյց պատասխանները ժամանակին ստացած լինելով, Թայմզի թղթակցին հեռագրին այն մասը բոլորովին անհիմն է։

Լէքսրբէս կըսէ թէ Սուէյշի ջրանցքը բացող Պ. տը Լէսսէպս և իւր բարեկամն Արապի փաշա կատարեալապէս համաձայնած են։ Պ. տը Լէսսէպս հեռագիր մը քաշելով յայտարարեր է թէ Արապի փաշա Ալեքսանդրիոյ հրկիզման և աւարառութեան մէջ ամենափոքր բաժին մը չունի, և միանգամայն յիշեր է այն առաջարկութիւնը զոր Արապի փաշա ըներ է իրեն. այն է ոստիկան ուղեկիցներ տալ և Եղիպտոսի բոլոր մասանց մէջ բարեկամական ընդունելութիւն մ'ընել տալ իրեն։

Թերճիմանի Հագիգաթ կը ծանուցանէ թէ Հանրային կրթական Նախարարութեան տպագրական քննիչ Վարորիսէս էֆէնտի երկուշաբթի օրը Զէյնոան գաւուսի կողմը գտնուող ցոյն դրամաճառաց խանութները խուզարկելով 80էն աւելի ֆնասակար գրքեր գտեր ու գրաւեր է։

Կիպրոս հրատարակեալ լրագիրք կը ծանուցանեն թէ տեղւոյն Անգլիական կառավարութիւնն յատուկ հիւանդանոցներ պատրաստեր է Եգիպտոսէն եկող վիրաւորներն ու հիւանդները դարմանելու համար։

Խրտիվէի ընկերութեան գործակատար Թէրնոյ պէյ Ալէքսանդրիայէն հեռագիր մ'ստացաւ, որ իրեն պաշտօն կուտար 400 ի չափ Օսմ. նաւատներ ժողվել, յիշեալ ընկերութեան հինգ շոգենաւուց նաւատներուն տեղ գործածուելու համար։ Թէրնոյ պէյ այս նը պատակաւ նաւահանգստի վերատեսուչ Տիլավէր փաշային հետ խորհրդակցելով՝ խնդրուած թուքը նաւատներն ընտրուեցան, զորս «Մահալլէ» անուն շոգենաւն յառաջիկայ կիրակի օրն Ալէքսանդրիայէն գալով պիտի առնու և Ալէքսանդրիա տանի։ Յիշեալ շոգենաւաց հրամանատարներն ու մեքենավարներն ընդհանրապէս Եւրոպացի լինելով՝ անփոփոխ կը մնան։

Հելլենական կառավարութիւնը մեծ փութով յառաջ կը տանի իւր զինուորական պատրաստութիւնները, և ըստ ճէրիտէի Հավատիմ՝ 7,000 զօրաց բանակ մը կը պատրաստէ առաջին առթիւ Եղիպտոս ղրկելու համար։ Յիշեալ լրագիրը կը յարէ թէ Յունաստանի հասարակաց կարծիքը՝ նեղոսի ափանց վրայ զինուորական միջամտութեան մը նպաստաւոր է։ Աթէնքի լրագիրը կը ծանուցանեն թէ Եղիպտոսէն փախչող Հելլենաց թիւնը միլիոններու կը հասնի։ Եթէ յիշեալ զօրք ղրկուի, Ղրիվա զօրավարն հրամանատար պիտի անուանի, որ մեծ համբաւ ունի Հելլենաց մէջ։

Արշիպեղագոսի կղզիներէն լուր կուտան թէ քանի մը ծովապատակներ երեւան ելեր են Արշիպեղագոսի մէջ և թէ կղզեաց շրջակայքներն յանդուգն շահատակութիւններ կ'ընեն։ Ասոնք Հելլենական բանակին մէջ գործածուած հրացաններով զինեալ են։

Աւստրիական կառավարութիւնը կողմէ Քամարան կղզին ղրկուած աւստրիական յանձնախումբն՝ իւր պաշտօնատեղին հանձնելով՝ դէպ ի Եղեան դրուչական մէջտեղը եղած դղեակին մէջտեղը ձեռք առաւ։

Անգլիոյ կառավարութիւնն որոշեց քարանթինայի ենթարկել մահմէտական ուխտաւորներ փոխադրող շոգենաւերն, որք Սէյլանի, Պոմպայի և Գարաճիի նաւամատոյցներն հանդիպին։

Պերլինի հեռաւեալը կը հեռագրեն Վիէննայի լրագրաց.

Կը հաստատուի այն զրոյց թէ Գերմանիոյ կառավարութիւնն երկու մարտանաւ պիտի ղրկէ ի Միջերկրական ծով։ 12 զրահաւորներէ բաղկացեալ նաւախումբ մ'ալ ի հարկին 8–10 օրէն ճանբայ ելնելու պատրաստ է»։

Մարսիլիայէն յուլիս 5/17 թուով հետեւեալը կը հեռագրեն առթան.

«Թուլոնի զինուորական իշխանութեանց հրաման եղաւ որ Ալժէզիրաս, Իսն և Սէրէս փոխադրանաւերը ճանբայ ելնելու պատրաստուին։ Այս շոգենաւք անմիջապէս ածուխ և նպար առնելով վերջին հրամանին կ'սպասեն և կարող են 7000 զօրք փոխադրել։ Նմանապէս պատրաստ են Գրէօդ, Միթօ, Անամիթ և Ալէրոն փոխադրանաւք, որք կրնան 8000 զօրք առնուլ։

«Այս եօթն շոգենաւք 15,000 զօրաց բանակ մը փոխադրելու կարող են»։

Շահզատէ Պաշիի մղկիթին Ա. Իմամն երէկ յանկարծամահ եղաւ։

Կարսէն Յուլիս 3/15 թուով հետեւեալը կը գրեն առ Սթամպուլ։

«Կովկասու կուսակալն, այցելութեան եղած է այն գաւառներուն՝ [illegible] Ռուսիա վերջին պատերազմէն յետոյ ստացաւ Պէրլինի դաշնագրին զօրութեամբ։ Ամոյս 3ին Սարը Գամշ հասաւ Թուրքոյ-Ռուսական սահմանագլխին վրայ, ուր երկրին առեւտրական կացութիւնը քննեց, և յոյժ գոհացաւ երբ լսեց թէ գործերը բոլորովին դադարման վիճակի մէջ կը գտնուէին։ Նմանապէս Հայոց կացութեան վրայ տեղեկութիւններ առաւ։ Կը յուսար որ Օսմ. իշխանութիւնք պաշտօնատար մը ղրկելով կը հնարաւորին զինք, բայց իւր ակնկալութիւնն ի դերեւ ելաւ։ Շքեղ կոչունք մը տրուեցաւ, ուր ներկայ էին 30ի չափ զօրավարք և բարձրադոյն սպայք։ Հետեւեալ օրն Օլթի գնաց»։

Թերճիմանի Հագիգաթ կը ծանուցանէ թէ երէկ իրիկուն Թավուգ բաղարի կողմը քանի մը վանեցի Հայոց և Իսլամի մը միջեւ կռիւ ծագելով, Հայերը դանակի հարուածներով սպաններ են Իսլամն և փախեր։ Սակայն ոստիկանութիւնը յաջողեր է բռնել զանոնք։

Ճարոնի մայրաքաղաքէն կը գրեն թէ Գերմանական ազդեցութիւնն օրէ օր աւելի կը տարածուի Ճարոնի մէջ։ Ճարոնացի ժողովուրդը փոփոխութիւնը կը սիրէ։ Անգլիացիք, Ամերիկացիք, Ֆրանսացիք և Հոլանտացիք յաջորդաբար մեծ ազդեցութիւն ստացան Ճարոնի վրայ։ Ճարոնական նաւատորմը Ֆրանսացւոց վարչութեան տակ կը գտնուի, երկրագործական բաժինն՝ Ամերիկացւոց վարչութեան տակ, և ժամանակ մը խնդիր ծագեցաւ Նարլէոնեան Օրինագիրքը (Քոդ Նաբոլէոն) գործադրելու Ճարոնի մէջ։ Այժմ այս ամենը փոխուած են և Ճարոնացիք Գերմանացիներէն գաղափարիչն անունը չեն ուզեր լսել, և իրենց եղբերն մէջ Գերմանական օրէնքներ մտցնելու խօսքն ալ կ'քննեն, միանգամայն բազմաթիւ Գերմանացի ուսուցչաց և պաշտօնեայք կան Ճարոնի մէջ, և ամէն ինչ Գերմանական դրութեան վերածուելու վրայ է։

Պերլինի Թակվաթ լրագիրն երկիւղ կը յայտնէ թէ Ալեքսանդրիոյ հրդեհն Հիւսիսային Ափրիկէի մէջ գանուող բոլոր Եւրոպացւոց ջարդուելուն նշան չլինի։

Բուլիթիէ Քորէսբոնտէնց լրագրին Արապի փաշային կենսագրութիւնն հրատարակած է, զոր Եգիպտացի մը գրած է՝ ճշդութեանը երաշխաւորելով։ Աւասիկ այս կենսագրութեան քանի մը հատուածները.

«Արապի փաշա ֆէլլահ ընտանիքէ մը ծնած է Շարքիէ գաւառին փոքրիկ գիւղի մը մէջ որ վերին Եգիպտոսի արեւելեան կողմն և գրեթէ Անապատին սահմանները վրայ կ'ելնայ։ Խալիլ Սայիտ փաշա, որ գեղեցիկ մարդիկը կը սիրէր, իւր զօրաց մէջ առաւ զայն։ Արապի փաշա բարձրահասակ մարդ մ'է. իւր հասակին բարձրութիւնը մէկ մէթր և 80 հարիւրորդամէթր է. մորթը ժաղոյն դեղին՝ ստորին Եղիպտոսի ֆէլլահներուն նման. դէմքը կանոնաւոր, դլուխը՝ սրածայր և ճակատը բարձր, բերանը մեծ, շրթունքը թանձր և կզակը քառակուսի. իւր դիմագծերուն մէջ հաստատամտութիւն կը տեսնուի. իւր բնաւորութեան հիմն է յամառութիւն և իւր մեծ արժանիքն է յիշողութիւն մը, որ Եւրոպոյ մէջ բացառիկ կը համարուի։ Այսօր այնպիսի խոսկուն դէմք մ'ունի, որ իրեն սովորական եղած է և զոր յարատեւ ուսմամբ ստացած է։ Եթէ մէկը դայն տեսնէ՝ պիտի [illegible] զանդազար։ Միշտ մեղմամղձոտ է և հայեցուածքն յոյժ քաղցր և մեղմ. աչքերը բաւական դեղեցիկ է՝ սեւ և թանձր յօնքերով։ Փիլ անդամ կը բարկանայ և մեղմութեամբ կը խօսի, իբր խոնջեալ իւր զբաղմանց ծանրութենէն և մը տածութիւններէն որք զինքը կընկճեն։ Կրնանք զինքն այն երանելեաց կարգը դասել, զորս արեւելեան իմաստասէրք պարսկական բառով «Պիրէնկ» (անեղծ) կը կոչեն, ըստ որում պարադային յարմար դոյն մը կառնուն։ Սայիտ փաշա, որ Արապիներն ուրիշ ամեն ազգէ նախապատիւ կը համարէր, Եղիպտական բանակին մէջ գործածուած օտար սպայից տեղ բնիկներ դրաւ, Արապի փաշա ալ ատոնց կարգէն լինելով արագապէս բարձր աստիճաններու հասաւ։ Բայց Սայիտ փաշա օր մը արձակեց զայն՝ կէս թոշակ կապելով։ Արապի, որ կարգայ ու դրել սովրած էր, Գահիրէի կրօնական համալսարանն երթալով, գիտութեան պարապեցաւ, բայց չկրցաւ ուսման ընթացքն աւարտել, որովհետեւ քսան տարի շարունակ աշխատութիւն կը պահանջէր։ Սակայն իւր ընկերակցաց մէջ գիտուն երեւելու չափ բան ուսած էր։ Իսմայիլ փաշա վերստին բանակին մէջ առաւ զայն։ Այն ժամանակէն ըսկսեալ Արապի իւր պաշտօնակիցներէն կը յարգուէր իբրեւ բարեպաշտ և գիտուն մարդ մը, և իւր ընթացքն անստգիտ էր ըստ իսլամական բարոյականի։

Ապպաս փաշայի որդւոյն Էլ-Համի փաշայի դայեկին աղջկան հետ ամուսնացած է, որ Խրտիվին պալատան մէջ մեծցած էր. և այս առթիւ քիչ մը դիւրակեցութիւն ձեռք բերած։ Այն ժամանակ Արապի փաշա բնաւ չէր խօսեր ոչ հայրենեաց վրայ և ոչ ազատութեան։ Սակայն դիւանագիտութեան կը վարժուէր, առանց անոր ինչ լինելը գիտնալու։ Հապէշաստանի պատերազմին ժամանակ զօրաց փոխադրութեան պաշտօնն իւր վրայ առաւ, և պատերազմէն յետոյ վերին Եգիպտոսի խրտիվական շարքի դործարանաց մէջ դործածուեցաւ. բայց խրտիվին կարուածոց վերատեսչին հետ վէճ մ'ունենալով՝ դահիրէ վերադարձաւ և վերստին բանակին մէջ մտաւ։

Թէվֆիգ փաշայի դահակալութեան ժամանակ ժողովրդեան մեծագոյն մասը տակաւին Արապիի անունը չէր գիտեր։ Անմիջապէս խրտիվը զայն՝ գնդապետ ըրաւ և դունդ մը զօրաց հրամատարութիւնն յանձնեց անոր։ Արապի փաշա՝ միշտ Ալի Էլ Բուլի փաշայէն առաջնորդեալ՝ յաջողեցաւ դամեն որ համակրեցնել այն շարժման՝ զոր կը պատրաստէր և զոր «զարթումն ազգ. կուսակցութեան» կը կոչէր։

Արապի փաշայի առաջնորդութեամբ կատարուած զինուորական առաջին ցոյցը սա պատրուակաւ եղաւ թէ Եղիպտոսի պարտուց խնդիրը կարգադրուած լինելով, պէտք էր բանակին վիճակն ալ կանոնաւորել, թոշակներն աւելցնել և զինուորական կանոնադրեր շինել։ Արապի փաշա բարձր պաշտօններու հասնելէ ի վեր իւր բանախօսութեանց ընտրան ընտրած էր սա խօսքը. «ամեն մարդիկ եղբայր են առանց կրօնի խարութեան, պէտք է իրարու օգնել»։ Բայց ասկէ հանած հետեւութիւնները շատ սնդամ յոյժ սարսափելի են։

Նախարարութեան մէջ մնալէ առաջ մեծ ազդեցութիւն մ'ստացաւ վարչական ամեն ճիւղերու մէջ. ով որ իրեն դիմէր, կրնար յանձնարարականներ ձեռք բերել, որք քիչ անդամ ապարդիւն կը մնային։ Արապի փաշա անշուշտ յոյժ շփոթեալ է այժմ, որովհետեւ չափազանց յառաջ դնաց և այլ ելս չը կրնար ետ քաշուիլ առանց իւր կուսակիցներէն սպաննուելու։»

ԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

—

Պուլանըխի Լաթար անուն գիւղին Հայ բնակիչները կը դանդաղին թէ իրենց գիւղը 43 տարի առաջ 300 տուն Հայ կը պարունակէր, որք խաղաղ ժամանակ կ'անցուցեին երկրագործութեամբ պարապելով. բայց նոյն թուականին Բաղէշէն եկող Շեյխեր Պոլիսէն հրովարտակ մը բերած են հրամայով որ գիւղին ցորենէն և խոտէն տասանորդ տրուի անոնց թէքքէին որ ի Բաղէշ, սակայն յիշատակութիւն մը չկար թէ գիւղին անդաստանները կամ հողերն ալ անոնց տրուին. թէ անցեալ դարնան Բաֆոճին (կալուածները դրող պաշտօնեայն) դալով Հայոց վրայ Բաֆոճ ըրած է հողերն, որք արդէն անոնց հայրենի ժառանգութիւնն էին 940 տարիէ ի վեր, ինչպէս որ գիւղին մէջ գտնուած արձանագրութիւններէ կը տեսնուի. իսկ այսօր նոյն Շեյխերն եղած բռնութեամբ իրենց վրայ թափու ըրած են Հայոց հողերը, Բաղէշի և Մշոյ Բաֆոճներու և Խաններու ձեռօք, որոց դէմ Հայ գիւղացիք Բաղէշի կուսակալութեան և Մշոյ կառավարութեան բողոքած են, բայց անպտուղ մնացած։ Շեյխերը գիւղին մէջ հաստատուելէ ի վեր՝ գիւղին բնակիչը հետզհետէ ցիրուցան եղած են, այնպէս որ 300 տուներէն 73 տուն մնացած են խեղճ վիճակի մէջ, և եթէ այսպէս եղեալ, ասոնք ալ պիտի պարտաւորին ցրուիլ, թողուլ իրենց հնաւուրց բնակավայրն և հինգ եկեղեցիներն Լաթար գիւղացիք այս Շեյխերուն անհատից դէմ ուղղեալ զանազան տեսակ չարագործութիւններէն ալ կը գանգատին։

ՆԵՐՔԻՆ

ՏԵՍՈՒԹԻՒՆ

—=—

Դիմակներն սկսած են վար առնուիլ։ Արապի փաշա ամեն դիմակ նետեց ապստամբութեան դրօշ յայտնի համարձակ պարզելով խըտիվին դէմ, և Քահիրէ գնաց իւր զինուորական կառավարութիւնը կազմակերպելու։ Դժբախտ խըտիվը չը գիտցաւ որ Եգիպտոսի օրինաւոր տէր լինել միայն չէր բաւեր իշխանութիւնն իւր ձեռաց մէջ պահելու համար. Թեվֆիկ փաշա, թէ և կէս-քաղաքակրթեալ երկրի մը իշխան, իրաւանց ու արդարութեան վրայ չափազանց կարծիք մը ունեցած է. մուցեր է թէ իրաւունքը տակաւին հզօրագոյնին կողմն է, թէ արդարագոյն դատերն անպակի և անպաշտպան կը մնան, եթէ այդ դատերու տէրերն իսկ զօրնական միջոցներով զանոնք ըսելի ընել չգան ու չպաշտպանեն։ ահա, (ըստ Լ.քսրբէսի բացատրութեան,) ներկայ ժամանակս ամենէն չարագործ մարդն ասպարէզ կը մնանէ, և զօրութիւնն իւր կողմը ձգելու յաջողելով, իշխանութիւնն ալ, գէթ առ այժմ, իւր կողմը կը ձգէ. և պատմութենէն գիտենք թէ զօրութիւնն ու իշխանութիւնը մի օր իրաւունք ալ կ'արտադրեն յաջող բռնակալին համար։ Թեվֆիկ փաշա չպարտեր սակայն այսչափ վատութիւն ունենալ դարուս արդարասիրութեան, կամ Եւրոպիոյ խստմանց վրայ. իրմէ առաջ շատեր մի և նոյն սխալը գործած էին, և խըտիվը կրնար խրատուիլ անոնց օրինակէն։ Եւ ինչ աւելի դիւրին և աւելի օրինաւոր էր իրեն համար, եթէ սկիզբէն ոչ միայն խօսքով՝ այլ և գործքով հակառակէր Արապիին դերիշխանութիւն ստանալուն. իբրեւ երկրին ոչ միայն օրինական, այլ և իրական տէրն, դիւրին պիտի լինէր իրեն՝ գործն այսչափ չը մեծցած բանակին դլուխն անցնիլ, և չմոռալ որ Արապի զօրաց վրայ ստանար այն ազդեցութիւն որ խըտիվին միայն իրաւունքն է։ Բայց Թեվֆիկ փաշա թուլութեամբ չարժեցաւ, ընդհանուր վկայութիւնն այս է. և այժմ, իրմէ պաշտօն և պատիւ ստացած նախարարի մը ելզիպտոսի կառավարութիւնն իւր ձեռքէն հոգալուն վերակարգաւորելու հարկաւորութեան վրայ։ Ֆօքս պաշտօնեպետ 1783 թուին, այդ բանի մասին փորձանելում չյաջողուեց, Բիտին էր պահուած նպատակին հասնելու, յետագայ տարին իր առաջարկադրով արեւելեան Հնդկաստանի մասին, և այդպէսով հաստատելու գաղթականական ընդարձակ տերութիւնը նոր և հաստատ հիմունքների վրայ։

1773 թուի առաջին կանոնադիր օրէնքը սահմանուելու՝ ընկերութեան դրամագլուխն էր 2,394,029 փաունդ Ստերլինկ, 2,153 բաժանորդների վրայ բաժնուած։ Բայց այդ դրամագլուխն իրմէ բաղմապատիկ մեծ պարտքերի ներքեւ էր ճնշուած։ Վարչութեան համար եղած ծախքերը, պատերազմի համար վատնուած փողերը, ցամաքային բանակին և ծովային տորմիղին վճարուած թոշակը անչափ դումարներ էին կուլ տալի, որովհետեւ Անկլիական ընկերութիւնը, շատ բանի կոչմէն խնայող չէր Հոլլանտական ընկերութեան նման. ուստի բաժինները մինչեւ առաջին կայ շրջանի վերջն, երբէք 100 ին 12 ը չանց կացան, և ըստ սովորութեան 6 կամ 8 բռնեցին։

Այդ իրողութիւնք լաւ հերքում են տալի այն մտաւոր կարծիքին, որ դոյացաւ երկար ժամանակ՝ ընկերութեան վաճառականութեամբ ձեռք բերած ահագին շահերու մասին և որու համար արդարութիւն մեր դատումն եղաւ, արեւելեան Հնդկաստանի վաճառականութեան ազատութեան վրայ վիճելիս։ Այդ վաճառականութիւնը, մանաւոր մարդկանց ձեռնարկ՝ ազատ մրցողութեան շնորհիւ ուրիշ կերպ շահաւոր էր լինելու և հրապարակի վրայ աւելի առատութեամբ և աւելի ազատ դնով ապրանք էր պարտադրելու, սրն որ չարեց մի արտօնաւոր ընկերութիւն։ Այդ բանէն դուրս եկաւ այն մեծատեւ դիմադրութիւն նրա հրովարտակին ամենանցելոյն փորձառութենէն, ոչ միայն տեսական իրաւանց՝ այլ և գործնական ոյժի վրայ կռթնելով և զօրաւոր ձեռքով մը կառավարելով իւր կէս-բարբարոս հպատակները։

Անդլիան այ դիմակը վար առաւ, եթէ իրաւ է որ Բրիտանական ուսումնասէր երբէք դիմակ կը կրէ իւր խրոխտասպնդ դիմաց վրայ։ Բայց Պ. Կլատսդոն, որ մինչև վերջն Օսմանեան զինուորական միջամտութիւնը լաւագոյն լուծումը կը հնարեր Եգիպտական խնդրոյն, այն պահուն յորում այդ միջամտութիւն իրականութեան կը մատնուի, յայտարարեց թէ Թուրքիոյ համար Եգիպտոս զօրք զրկելու պատեհ առիթը ձեռքէ ելած էր այլ ևս. նմանապէս, մինչ կը կարծուէր թէ Դեսպանախորհուրդն ինք պիտի որոշէր Եգիպտական խնդրոյն լուծումն, և մինչ Պ. Կլատսդոն, դեռ մէկ շաբաթ յառաջ Անդլիոյ գործողութիւնը Դեսպանախորհրդին խորհրդակցութեանց ստորադասելու յայտարարութիւնը կ'ընէր, Մեծին Բրիտանիոյ նախարարապետն՝ այնպիսի համարձակութեամբ մը զոր Եւրոպիոյ արդի աշխարհավարուց մէջ թերեւս ինք միայն ունի, կը յայտարարէ հիմա թէ Դեսպանախորհուրդն այլ ևս արդիւնք չը կրնար ունենալ և երկրորդական կարեւորութիւն միայն ունի. թէ Անդլիա աւարառութեանց, սպանութեանց և հրկիզմանց ձախող դերութեան մը վերջ տալու համար զօրք մտցուցած է փարաւոնների երկրին մէջ, և թէ Անդլիա իւր հաւատն պիտի գործէ, յուսալով իր մտադրի վերջ մը տալ Արապիի բռնակալութեան։ Թէպէտ Դեսպանախորհուրդն ոչ ումեք պաշտօն տուած է առանձին գործողութիւն մը կատարելու յեղիպտոս, բայց Անդլիա ապահով է թէ մեծ տերութեանց հաւանութիւնն իրեն հետ ունի, երբ կ'աշխատի իրաց նախկին վիճակն և խըտիվին իշխանութիւնը վերահաստատել Նեղոսի ափանց վրայ։

Պ. Կլատսդոնի այս ծանրակշիռ յայտարարութիւնները մեծ տպաւորութիւն գործեցին մայրաքաղաքիս դեսպանական և պաշտօնական ակմոց մէջ։ Լորտ Տըրբիրին ինք դեռ 10 օր առաջ ստորագրած էր դեսպանաց ծանուցագիրն, որ զինուորական միջամտութեան կը հրաւիրէր զբ. Դուքն։ Լորտ Տրբիրին ինք, Դեսպանախորհրդին երկուշաբթի աւուր նստին մէջ, գոհութիւն կը յայտնէր Օսմ. պատուիրակաց դեսպանախորհրդին մասնակցելուն համար։ Այս տասնաւուրց միջոցին ի՞նչ էր պատահած որ աշխարհավարութեան այնպիսի փոփոխութիւն մը հարկաւոր կ'ընէր Անդլիոյ համար։ Կ'ըսուի թէ Լոնտոնի կառավարութիւնը մանաւոր տեղեկութիւններ ստացեր է, որոնց մէջ այնպէս հասկցեր է թէ արդի պարագայից մէջ Օսմանեան զինուորական դրաւումն ի սկզբան յուսացուած արդիւնքը չկրնար ունենալ այլ ևս, և թէ ոչ ևս կարելի է վստահանալ գործելու այդ կերպին։ Բայց եթէ Պ. Կլատսդոն չը-ներ իսկ այս յայտարարութիւններ, տարակուսական էր թէ Օսմ. զօրք պիտի զրկուէր յեղիպտոս. որովհետև Բ. Դուռն, իբրեւ գերիշխան պետութիւն, կ'ուզէ անպայման կերպիւ զօրք զրկել, մինչ տերութիւնք կարեւոր կը համարին պայմաններ դնել։ Միւս կողմէ, Արապի նորէն յայտարարած է թէ Օսմ. զօրաց միջամտութիւնը չպիտի ընդունի, և որովհետեւ Օսմ. զօրքը գործողութիւն մը կատարելու համար միայն կրնայ զրկուիլ, և այս գործողութիւն ո՛չ թէ Խըտիվին՝ այլ ապստամբ Դիկտատորին դէմ կրնայ ուղղուիլ, ուստի Արապի կը յարէ եղեր թէ, ինչպէս իւր վրայ բորը յարձակողները, նմանապէս Օսմ. զօրքը պիտի հարուածէ, երբ իւր երկիրը մտնէն։ Մի քանի անգամ յուսացան այս խօսքեր, և անչուշտ բաւական դաղափար մը կուտան Արապիի տրամադրութեանց վրայ։ Բայց Օսմ. կառավարութեան համար, դիւրամբռնելի պատճառներով, ղրուշանալու կարեւոր կէտ մ'է Թուրք զօրաց ծանր բախում մը Արաբ զօրաց հետ, ուստի կարծողներ եղած են միշտ թէ Օսմ. զինուորական դրաւում մը չկրնար ստոյգ համարուիլ։

Միւս կողմէ, ինչ որ մատնաւորապէս կը քաջալերէ զԱնդլիան, Ֆրանսայի ընթացքն է, որ նմանապէս մեծ փութով յառաջ կը տանի նաւային և զինուորական պատրաստութիւնները. և ինչ որ կը քաջալերէ Պ. տը Ֆրէսինէի ընդհանրապէս երկչոտ և վարանոտ նախարարութիւնը, Պ. Կամպէդդայի ընթացքն է, որ Եգիպտական խնդիրը միանգամ ընդ միշտ լուծելու հարկին և այս նպատակաւ ամենեւիմական զոհողութիւն ընելու պատրաստութեան վրայ պնդեց խորհրդարանին մէջ։ Պ. Կամպէդդա նախարարապետ եղած տեսնելով նոյն կարծիքն ունեցած էր, և ինք այն ժամանակ կը կատարէր այն պատրաստութիւններ զորս դեռ նոր սկսած է իւր յաջորդ. Պ. Կամպէդդայի ընթացքն այն տեսնելով, անզգոյշ, վատնդարար հանդուգն՝ բոլոր իրաւութիւնք, յայտնի Ֆրանսայոց, Պ. Կամպէդդայի բաւական իրաւունք տուած են այժմէն, և կամպէդդիստ կուսակցութեան աջակցութենէն ապահովուելով, Պ. տը Ֆրէսինէ աւելի կը շեշտէ իւր ընթացք։ Եգիպտական խնդրոյն համար ի սկզբան խնդրուած 8 միլիոն ֆրանքի վարկը մի քանի օր յետոյ 40 միլիոնի եղաւ, որոյ իրը քառորդ մասին համար ծանուցուեցաւ թէ «Սուէյշի ջրանցքին կրկնորոգութեան ժամանակ։ Ընկերութիւնն իր առեւտրական յանձնաբարութենէն դուրս եկաւ իր ձեռք առած երկրակալ քաղաքականութեամբը և որու մէջ Անկլիոյ հաւասարող չեղաւ Հնդկաստանում հաստատուող միւս Եւրոպացի ազգաց մէջ։ Ի՞նչպէս, կարելի էր յաջողութեամբ առուտուր անել, երբ մի ձեռքով թոյր էր բռնուելու և միւս ձեռքով հաշուեդիրք. երբ պէտք էր մի տեղ բանակների հրամայել և ճակատամարտ մղել, միւս տեղ չայ ու լեղակ ծախել։

Սկզբներում, ընկերութիւնը մի առեւտրական տորմիղ ունէր. յետոյ նա՝ մասնաւոր մարդկանց պատկանող նաւեր վարձու բռնեց։ Այդ նաւերն յատուկ սահմանուած էին ճշդութեամբ հսկելու ճամբու գծի և նաւերուն ուշանալուն վրայ։ Սուրբ Հելենէ կղզին 1673 թուին Հոլլանտացոյց ձեռքէն խլուած, կանգուխանգ առնելու տեղն էր արեւելեան Հնդկաստանի ճամբորդութեանց ժամանակ։ Վարձուած նաւերու նաւապետները կարող էին նաւերում իրանց ձեռքն ունենալ մի փոքր պարապ տեղ Հնդկական ապրանք դնելու համար, ընկերութեան 100 ին 30 վճարելով ապրանքին արժէքին վրայ։ Այդ տուրքը կիսով չափ նըուազեց 1773 թուին և մի փոքր ժամանակ յետոյ ջնջուեց բեւեռնելու իրաւունքն էլ մասին, որն որ չարաչար էր գործածում ապօրինի վաճառականութեամբ։

Ընկերութիւնը Հնդկաստանու առուտուրն Հնդկաստանում ազատ էր թողած ամեն Անկլիացոյ համար։ Իր մենաշնորհութիւնը մայրաքաղաքի հետ ունենալու յարաբերութեանց մէջն էր սահմանուած։ Սակայն բըռնահմանադրութեանց էր ենթարկուած։ Արեւելեան Հնդկաստանու բերքերն որոնք մրցում էին արեւմտեան Հնդկաստանու բերքերի հետ՝ կրկնամաքսի ներքեւ էին վերջինն իրան օգտի համար և միայն մայրաքաղաք կարելի էր յուղարկել, որոնց ներսածումը մի քանի նաւահանգիստներէն էր միայն ներելի։

Բայց ի մեծագոյն և հնդընկուղէն, Հնդկաստանի բոլոր բերքերը մնացանում էին Անկլիոյ վաճառականութիւնը։ Բէնկալի ստացումը՝ նրան մի անչուշտելի առաւելութիւն էր տալի մի քանի կարեւոր ապրանքների մասին, որոնք էին բամբակը, բեհեզը, մետաքսը, լեղակը, շաքարը, բրինձը, ոսկերորակը, աղբորակը և այլն։ Բայց ամենէն թանկագինն էր չայը։ Արեւելեան ընկերութիւնն, իրաւ է, ոչ զաղթական և ոչ էլ երկիր ունէր Զինաստանում, բայց նա՝ շատ վաղուց հաստատած էր դանատնում դործակատութեան մի մեծ տուն, ուր տեղ այդ տուն մի և նոյն ատենն ընդունուած ինչպէս բոլոր միւս ազգայք։ Ինչպէս Հնդկաստանու ապրանքների համար, նոյնպէս Զինաստանու ճաշակների համար, նա՝ վաճառատարութեան համար Անկլիում մի արտօնութիւն ունէր։

(Շարունակելի)

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԱՆԿԼԻԱՑՈՑ ՎԱՃԱՌԱԿԱՆՈՒԹԵԱՆ

ԳԼՈՒԽ ԺԵ.

(Շարունակութիւն)

Ամենածանր հարստահարութիւնք կարող վիճակում չդրին ընկերութիւնն իր պարտաւորութիւնքը կատարելու կառավարութեան առջեւ, դրեթէ իբրեւ կոտ ընկած (սնանկութեան մէջ) էր նայում նա նրա վրայ։ Վերջին պատերազմները ցոյց էին տուել որ այդ ընկերութիւնը մի տերութիւն էր կազմում տերութեան մէջ։ Ամեն կուսակցութիւնք համաձայն էին ընկերութիւնը կառավարութեան հետ աւելի սերկ կապելու և նրա հրովարտակը կատարելապէս վերակարգաւորելու հարկաւորութեան վրայ։ Ֆոքս պաշտօնեպետ 1783 թուին, այդ բանի մասին փորձանելում չյաջողուեց, Բիտին էր պահուած նպատակին հասնելու, յետագայ տարին իր առաջարկադրով արեւելեան Հնդկաստանի մասին, և այդպէսով հաստատելու գաղթականական ընդարձակ տերութիւնը նոր և հաստատ հիմունքների վրայ։

1773 թուի առաջին կանոնադիր օրէնքը սահմանուելու՝ ընկերութեան դրամագլուխն էր 2,394,029 փաունդ Ստերլինկ, 2,153 բաժանորդների վրայ բաժնուած։ Բայց այդ դրամագլուխն իրմէ բաղմապատիկ մեծ պարտքերի ներքեւ էր ճնշուած։ Վարչութեան համար եղած ծախքերը, պատերազմի համար վատնուած փողերը, ցամաքային բանակին և ծովային տորմիղին վճարուած թոշակը անչափ դումարներ էին կուլ տալի, որովհետեւ Անկլիական ընկերութիւնը, շատ բանի կոչմէն խնայող չէր Հոլլանտական ընկերութեան նման. ուստի բաժինները մինչեւ առաջին կայ շրջանի վերջն, երբէք 100 ին 12 ը չանց կացան, և ըստ սովորութեան 6 կամ 8 բռնեցին։

Այդ իրողութիւնք լաւ հերքում են տալի այն մտաւոր կարծիքին, որ դոյացաւ երկար ժամանակ՝ ընկերութեան վաճառականութեամբ ձեռք բերած ահագին շահերու մասին և որու համար արդարութիւն մեր դատումն եղաւ, արեւելեան Հնդկաստանի վաճառականութեան ազատութեան վրայ վիճելիս։ Այդ վաճառականութիւնը, մանաւոր մարդկանց ձեռնարկ՝ ազատ մրցողութեան շնորհիւ ուրիշ կերպ շահաւոր էր լինելու և հրապարակի վրայ աւելի առատութեամբ և աւելի ազատ դնով ապրանք էր պարտադրելու, սրն որ չարեց մի արտօնաւոր ընկերութիւն։ Այդ բանէն դուրս եկաւ այն մեծատեւ դիմադրութիւն նրա հրովարտակին ամենասաստիկ ոյժերուն դէմ։ Ընկերութիւնն իր ազատ առուտրական յանձնարարութենէն դուրս եկաւ իր ձեռք առած երկրակալ քաղաքականութեամբը և որու մէջ Անկլիոյ հաւասարող չեղաւ Հնդկաստանում հաստատուող միւս Եւրոպացի ազգաց մէջ։ Ի՞նչպէս, կարելի էր յաջողութեամբ առուտուր անել, երբ մի ձեռքով թոյր էր բռնուելու և միւս ձեռքով հաշուեդիրք. երբ պէտք էր մի տեղ բանակների հրամայել և ճակատամարտ մղել, միւս տեղ չայ ու լեղակ ծախել։

Սկզբներում, ընկերութիւնը մի առեւտրական տորմիղ ունէր. յետոյ նա՝ մասնաւոր մարդկանց պատկանող նաւեր վարձու բռնեց։ Այդ նաւերն յատուկ սահմանուած էին ճշդութեամբ հսկելու ճամբու գծի և նաւերուն ուշանալուն վրայ։ Սուրբ Հելենէ կղզին 1673 թուին Հոլլանտացոյց ձեռքէն խլուած, կանգուխանգ առնելու տեղն էր արեւելեան Հնդկաստանի ճամբորդութեանց ժամանակ։ Վարձուած նաւերու նաւապետները կարող էին նաւերում իրանց ձեռքն ունենալ մի փոքր պարապ տեղ Հնդկական ապրանք դնելու համար, ընկերութեան 100 ին 30 վճարելով ապրանքին արժէքին վրայ։ Այդ տուրքը կիսով չափ նըուազեց 1773 թուին և մի փոքր ժամանակ յետոյ ջնջուեց բեւեռնելու իրաւունքն էլ մասին, որն որ չարաչար էր գործածում ապօրինի վաճառականութեամբ։

Ընկերութիւնը Հնդկաստանու առուտուրն Հնդկաստանում ազատ էր թողած ամեն Անկլիացոյ համար։ Իր մենաշնորհութիւնը մայրաքաղաքի հետ ունենալու յարաբերութեանց մէջն էր սահմանուած։ Սակայն բըռնահմանադրութեանց էր ենթարկուած։ Արեւելեան Հնդկաստանու բերքերն որոնք մրցում էին արեւմտեան Հնդկաստանու բերքերի հետ՝ կրկնամաքսի ներքեւ էին վերջինն իրան օգտի համար և միայն մայրաքաղաք կարելի էր յուղարկել, որոնց ներսածումը մի քանի նաւահանգիստներէն էր միայն ներելի։

Բայց ի մեծագոյն և հնդընկուղէն, Հնդկաստանի բոլոր բերքերը մնացանում էին Անկլիոյ վաճառականութիւնը։ Բէնկալի ստացումը՝ նրան մի անչուշտելի առաւելութիւն էր տալի մի քանի կարեւոր ապրանքների մասին, որոնք էին բամբակը, բեհեզը, մետաքսը, լեղակը, շաքարը, բրինձը, ոսկերորակը, աղբորակը և այլն։ Բայց ամենէն թանկագինն էր չայը։ Արեւելեան ընկերութիւնն, իրաւ է, ոչ զաղթական և ոչ էլ երկիր ունէր Զինաստանում, բայց նա՝ շատ վաղուց հաստատած էր դանատնում դործակատութեան մի մեծ տուն, ուր տեղ այդ տուն մի և նոյն ատենն ընդունուած ինչպէս բոլոր միւս ազգայք։ Ինչպէս Հնդկաստանու ապրանքների համար, նոյնպէս Զինաստանու ճաշակների համար, նա՝ վաճառատարութեան համար Անկլիում մի արտօնութիւն ունէր։

Արքեպիսկոպոսն ինք զլուխ 'ը կանգնի այսպիսի կարեւոր (?) չարժման մը. իբր 30 եպիսկոպոսաց, վարդապետաց եւ կանոնիկոսաց Յանձնաժողովի մը կը նախագահէ, Այնպսի Եկեղեցւոյն համար հող գտնել եւ Բերայի Անգլիական դեսպանատան մէջ արձանագրել կուտայ, եւ զործն աչխարհի հռչակելու եւ դրամ հաւաքելու համար իւր անուամբ եւ իւր ստորագրութեամբ քանի մը պաշտօնագրեր տպագրել կուտայ հաղարաւոր օրինակ, այնպէս որ անոնցմէ մէկ օրինակ կ. Պոլսոյ Հայ Թերթի մը խմբագրին ձեռքն ալ կ'անցնի, եւ ամփոփչապէս թարգմանուելով կը հրատարակուի Տ. Բըրդիսի քթին տակ, եւ սա՝ զործէն տեղեկութիւն իսկ չունենար։ Այսչափ հասարակ բան է ուրեմն Անկլիական Եկեղեցւոյ Գերագոյն Պետին նախագահութիւնն ստանալ ձեռնարկութեան մը համար, որ ծուրբիարնակ Անկլիական պաշտօնեայ մ'իսկ կատարելապէս անպէտ լինի թուրքիոյ վերաբերեալ այդպիսի ձեռնարկութեան մը, եւ մանաւոր վրայ խօսող պաշտօնագրոյց։

Տ. Բըրդիսի այս զարմանալի յայտարարութիւնը կարդալէ յետոյ, ուզեցինք ծանայութիւն մը մատուցանել իրեն, եւ արդէն տեսնելով թէ ինք հակառակ էր Լմնտոնի մէջ սկսուած չարժման, իրեն զրկեցինք այդ չարժման փարերեալ պաշտօնագրաց Անգլիերէն բնագրերը, զորս թարգմանած էինք Մասիսի մէջ։

Ասքեպիսկոպոսն ինք զլուխ 'ը կանգնի այսպիսի կարեւոր (?) չարժման մը. իբր 30 եպիսկոպոսաց, վարդապետաց եւ կանոնիկոսաց Յանձնաժողովի մը կը նախագահէ, Այնպսի Եկեղեցւոյն համար հող գտնել եւ Բերայի Անգլիական դեսպանատան մէջ արձանագրել կուտայ, եւ զործն աչխարհի հռչակելու եւ դրամ հաւաքելու համար իւր անուամբ եւ իւր ստորագրութեամբ քանի մը պաշտօնագրեր տպագրել կուտայ հաղարաւոր օրինակ, այնպէս որ անոնցմէ մէկ օրինակ կ. Պոլսոյ Հայ Թերթի մը խմբագրին ձեռքն ալ կ'անցնի, եւ ամփոփչապէս թարգմանուելով կը հրատարակուի Տ. Բըրդիսի քթին տակ, եւ սա՝ զործէն տեղեկութիւն իսկ չունենար։ Այսչափ հասարակ բան է ուրեմն Անկլիական Եկեղեցւոյ Գերագոյն Պետին նախագահութիւնն ստանալ ձեռնարկութեան մը համար, որ ծուրբիարնակ Անկլիական պաշտօնեայ մ'իսկ կատարելապէս անպէտ լինի թուրքիոյ վերաբերեալ այդպիսի ձեռնարկութեան մը, եւ մանաւոր վրայ խօսող պաշտօնագրոյց։

Տ. Բըրդիսի այս զարմանալի յայտարարութիւնը կարդալէ յետոյ, ուզեցինք ծանայութիւն մը մատուցանել իրեն, եւ արդէն տեսնելով թէ ինք հակառակ էր Լմնտոնի մէջ սկսուած չարժման, իրեն զրկեցինք այդ չարժման փարերեալ պաշտօնագրաց Անգլիերէն բնագրերը, զորս թարգմանած էինք Մասիսի մէջ։

«Ինչպէս զարմանալի է, որ Անգլիոյ Եկեղեցւոյն օրինակ ազատագրութիւնն օտար ընտանութենէն եւ իւր վարդապետութեանց ու արարողութեանց մէջ ազատութեանց ու զեղծմանց բարեգէպ վերանորոգումը կատարուելուն ոչ թէ իւր անհատական անգամոց դասաբերութեամբն (այսինքն Եկեղեցիէն բաժնուելովն), այլ ներսէն եղած միաբան եւ համերաշաբար ջանից շնորհիւ, նմանապէս Արեւելեան եւ Արեւմտեան աչխարհի չարաբերաբարեալ Եկեղեցեաց համար միակ յոյսը նոյն անձնազոհական եւ անշահախնդրական ընթացքի մէջ կրնայ դանուիլ։»

Ասոր երկիրներ։ «Այլոց զործերուն մէջ գործունեութիւն ցուցնող այսպիսի եռանդոտ մարդկանց հաւակիլ՝ մեր պարտքն է անչուշտ Այդպիսիք կը վատնդեն այն Եկեղեցի, զոր զարդարել կը կարծեն. այդ Եկեղեցի երբէք ոչ մէկ հողեւոր տունէ կենդանի քարեր գողնալու հետամուտ չէ՛ եղած, այլ կրնայ օգնել միայն շինութեան և «աւերակ չենքերու վերականգնման»։ Այդ Եկեղեցի երբէք չէ՛ արտադրած և չէ՛ քաջալերած միաբեան ոչ-քրիստոնէական խղումներ, բաժանումներ յառաջ չէ՛ բերած ազգաց մէջ։ Անկլիքանաց մասին անտրամաբանական կը լինի հայերն հրապուրել որ իրենց եկեղեցիէն զատուին՝ զայն բարեկարգելու սիրոյն համար. որովհետեւ Անկլիքանք, իրենց Եկեղեցին բարեկարգելու համար, անոր մէջ մնացին միշտ. Անկլիքանաց մասին անտրամաբանական կը լինի, երբ իրենց նպատակն է բարեկարգել, Հայական ժամադրքին տեղ Անկլիքան ժամագիրքը դնել, մինչ Անկլիքան Եկեղեցւոյ բարեկարգիչք տեղական զանազանութեան սկզբունքն հրատարակած են, և Հայաստանեայց Եկեղեցւոյ ծէսերն ու պաշտամունքն եթէ բացարձակապէս լաւագոյն չեն քան զԱնկլիքանն (և շատ Անկլիքանք կը-նան այսպէս կարծել զայնս), գոնէ բաղդատաբար լաւագոյն են Հայոց համար։ Անկլիքանաց մասին անտրամաբանական կը լինի Հայոց թեմերու մէջ քահանայներ և եպիսկոպոսներ մացնել, ոչ թէ առանց կարգի, այլ առանց կանոնական պաշտօնի. ըստ որում Անգլիական թեմերու մէջ մնոց օտար տարեւոր դէմ Անկլիքանաց առարկութիւնն այս էր որ ադունք պաշտօն (դիւոն) չունին, թէև կրնան կարգ (օրդր) ունենալ. բայց Անկլիքանք հակասութիւն ըրած չեն լինիր համոզելով Հայերն որ կենսուր որ են, և ներսէն դուրս հանեն և վանեն սուտն և միշտ ճշմարիտ պաշտպանեն, և օտարոտի անուններ չառնուն իրենց վրայ. զի Անկլիքանք եւս, բարեկարգութեան սիրոյն համար, Հոլանտացի, Զուիցերիացի, Գերմանացի կամ Ֆրանսացի անուն չառին, այլ միշտ Անկլիքան մնացին, վեր բռնելով այն ա-նուն որ զրուած է ոտ Ս-ԿԼԻՆ-դրութեան (Կրանդ Շարդ) ճակտին վրայ, որ բոլոր Անգլիացւոց քաղաքային իրաւունքները կ'ապահովէ։ Ասոնք որ, փոփոխութիւնն ու բաժանումն արդարացնելու համար Անկլիքան Եկեղեցւոյ օրինակը մէկ կը բերեն, սխալ հասկցած կը լինին անոր պատմութիւնն։ Այդ Եկեղեցի նախ Հռոմէական չէր որ եռքէն Անկլիքան եղած է, այլ Անկլիքան լինելով Հռոմէականացած է, և այժմ ևս նոյնացած է այն սխալներու հետ որք զինք մեծնցուցին չորս դարլինչպէս իւր պայծառութեամբ երկնից վրայ ընթացող լուսինը կը մնայ միշտ նոյն, թէ և անցողակի մթագնի ամպի մը ետեւ։

«Իբրեւ օտարազգիք Անկլիքանք որամաբանօրէն վարուած կը լինին օգնելով Հայոց որ բարեաւեն իրենց Եկեղեցին. զի օտարազգւոյ մը Սիկիլիացի Թէոդորոսին, որ 6օթ. ներորդ դարու մէջ Հովուապետն եղաւ Անկլիքան Եկեղեցւոյն, օտարազգւոյ մը, կ'ըսեմ, Անգլիա կը պարտի իւր ազգային Եկեղեցւոյն ամրապնդումն, և նոյն իսկ, օրինական նորին, իւր ազգային խորհրդարանին կազմութիւնն։ Ուստի Անկլիքանք Արեւելցոց կրնան նը-պաստել յօգուտ իրենց բնիկ Եկեղեցւոյ, առ այս գրդուելով ո՛չ միայն բարեսիրութենէ այլ և երախտագիտական զդացումէ մը։

Կը համարձակիմ լսելցնել թէ՛ Հայոց և թէ՛ Անկլիքանաց, իմաստուն և բարեպաշտական խորհուրդներն Անկլիքանաց ամանց, որք ինձմէ յառաջ գրած են սոյն նիւթի վրայ.

«Ըստ որում Անգլիոյ մէջ Ատուծոյ Եկեղեցւոյն օրինակ ազատագրութիւնն օտար բռնապետութենէն եւ իւր վարդապետութեանց ու արարողութեանց մէջ ազատութեանց ու զեղծմանց բարեգէպ վերանորոգումը կատարուելուն ոչ թէ իւր անհատական անգամոց դասաբերութեամբն (այսինքն Եկեղեցիէն բաժնուելովն), այլ ներսէն եղած միաբան եւ համերաշաբար ջանից շնորհիւ, նմանապէս Արեւելեան եւ Արեւմտեան աչխարհի չարաբերաբարեալ Եկեղեցեաց համար միակ յոյսը նոյն անձնազոհական եւ անշահախնդրական ընթացքի մէջ կրնայ դանուիլ։»

«Ջայս քաղեցի Բ«ԷՆԷԼ ՁԷՐՆ ԲԷՆԷԼ հանդիսին 1861 հոկտ. թիւին, և տար վրայ կ'աւելցնեմ ՃԻՍ-ԲԱՂԴԱՐԻ Եպիսկոպոսին մէկ նամակին հետեւեալ մասն, հրատարակեալ ի Ֆոէնիքս Ձէրն Բէնէլ հանդէս, 25 հոկտ. 1881 : (Տ. Բերդիս կ'ընդօրինակէ իւր մեծաւորին Մասիսի մէջ թարգմանուած այն նշանաւոր նամակին մէկ մասն, յորում ՃԻՍ-ԲԱՂԴԱՐԻ Եպիսկոպոսն Հայոց մէջ կը-ծանօթական ծառայում չընելու հարկին վրայ կը պնդէ, այլ խորհուրդ կուտայ կրթութիւնն յառաջ տանիլ ա-նոնց մէջ : Կանոնիկոս Բերդիս մեր եղբայրացութեան կուգայ, ստոյգս վերջացնելով իւր յօդուածը.)

«Եթէ մեր հայրենակիցք երբեք կ'ուզեն լաւ դատի մը նպաստել և յուսալից սերմեր ցանել, պէտք է օդնեն այն Աբրէնքն Լիւ-էէլ-էնէլ էա Ա-սուէլ-ի (*), «որ կազմուած է նպաստակ ունենալով Հայ ժողովրդին ջանկ ապագայի և նպաստել՝ ընդհանուր և օգտակար կրթութիւն մը տալու համար իւր քրիստոնեայ եղբարց որ յԱսիական Թուրքիա» :

Եմ, տէր, և այլն

Կ. Հ. ԲԵՐԴԻՍ

Բերա, 15 Յուլիս

ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎ

Ազգային Երեսփոխական ժողովոյ Մայր Դիւանէն վարչութեան ուղղուած պաշտօնագրին համեմատ, կեդրոնէն պակասեալ 15 երեսփոխանաց անուններն և ընտրական շրջանակներն հետեւեալք են.

— Մայր Եկեղեցւոյ Թաղէն.

Սարգիս էֆէնտի Ազարէգեան (բացակայութեան պատճառաւ հրաժարեցուցեալ).

Մենեքերիմ էֆէնտի Մանուկեան (նմանապէս).

Ստեփան էֆէնտի Պէյլիկճեան (վախճանեալ).

— Իսկիւսար Ս. Խաչ.

Ստեփան փաշա Ազարանեան (հրաժարեալ).

Աւետիս էֆէնտի Ց. Սահակեան (նմանապէս).

— Բերա.

Աբիկ էֆէնտի Ունճեան (հրաժարեալ).

— Մէջադիւղ.

Նշան էֆէնտի Օտեան (հրաժարեալ).

— Գուղկունճուղ-Իսմաիլ.

Գրիգոր էֆէնտի Նշբսէսեան (հրաժարեալ).

— Սամաթիա Եէնիմահալլէ.

Պօղոս էֆէնտի Մկրտիչեան (վիճակաւ դադարեալ).

— Էյուպ Ս. Եղիա և Ս. Աստուածածին.

Գարեգին էֆէնտի Մելիքեան (նմանապէս).

— Նոր գիւղ-Սթենիա.

Ղազար էֆէնտի Հոլուեան (նըմանապէս).

— Սամաթիա.

Եղիազար էֆէնտի Մելիքեան (հրաժարեցուցեալ).

Վիչէն էֆէնտի Գապարճեան (հրաժարեալ).

— Խասգիւղ.

Ռէթէոս էֆէնտի Պէյլիկճեան (վախճանեալ).

Առաքել էֆէնտի Ալթուն Ցիւրբիւ (հրաժարեալ).

Պատառներէն հետեւեալ 11 քաղաքները պարտին երեսփոխան ընտրել.

Ակն	Զէյթուն և Մարաշ
Գարահիսար	Աղթամար
Բաղէշ	Հալէպ և Ախլատ
Մանիսալի	Ռուսճուգ
Հաճըն	Զմշկածագ (վախճանեալ Սարը քէշիշեան Համբարձում էֆէնտիի տեղ.)
Գարասխիսար :	

Տարակոյս չունինք թէ վարչութիւնը պիտի փութայ նոր ընտրութեանց հրահանգ ղրկել այդ թաղերի և քաղաքներ : Ահա գանգեցիկ աւիթ մը Երեսփոխանական ժողովին ազդասէր, ձեռնհաս, անչահասէր, արժանաւոր և անկախ դըրսից տէր անդամներ ղրկելու : Ժողովրդը կը պարսի ուրեմն կըշռելով տալ իւր քուէն : Իւր չճանչցած մարդուն քուէ պէտք չէ տալ, և ճանչցած մարդուն ալ քուէ պէտք է տալ ո՛չ թէ խաբէբ հաճար, կամ ըսկ նիթական բարեկեցիկ վիճակն ի նկատ առնելով, այլ և լաւ համոզուելէն յետոյ թէ այդ մարդ ընդունակութիւն, կարողութիւն և յօժարութիւն ունի Ազգին ծառայելու, և անշահախնդրաբար ծառայելու : Անոնց համար եւս, որք երաւամբ կը գանգատին թէ Ազգային ժողովը պէտք եղած քանակութեամբ արժանաւոր անդամ չը պարունակեր, ահա դեղեցիկ առիթ մը արժանաւոր անդամներ ընտրել տալու մէն մի ընտրական շրջանակի մէջ : Պէտք է ընտրելիներ ներկայանան և ներկայացուին, ազգային գործոց վրայ իրենց դատողութիւնները պարզեն, և ժողովուրդն անոնց միայն տայ իւր քուէ, որոնց դատողութիւններուն կը հաւանի. որպէս զի երեսփոխանութիւնը ճշդիւ զԱզգը ներկայացնէ, և Ազգին ու Երեսփոխանութեան միջև թիւրիմացութիւնք չմնանեն : Այս և նմանօրինակ տեսութեամբք, մասնաւոր կարեւորութիւն կուտանք այն 26 ընտրութեանց, որք պարտին ի մօտոյ կատարուիլ, և որք կը յուսանք թէ մինչեւ ցարդ եղածներէն աւելի խնամով պիտի կատարուին, և ուրիշ անդամներու պէս, ընտրողաց մեծամասնութիւնն իւր բացակայութեամբ չպիտի փայլի, երբ իրեն հրաւէր ուղղուի ի գործ դնելու իւր այն կարեւոր իրաւունք, որով ժողովուրդը փոխանորդներ կը կարդէ Ազգին գործոց բարւոք վարչութեան հսկելու համար :

Բ. Բ.

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՀՍԿԱՅՆ

Այս օրերս Եգիպտական խընդրոյն առթիւ, Անգլիոյ զօրութիւնն ու հարստութիւնը ժողովրդեան խօսակցութեանց նիւթ եղած ըլլալով, կը փափաքիմ Մասիսի ընթերցողաց ներկայացնել հետեւեալ տեղեկութիւններն՝ զորս քաղած եմ նոր հրատարակեալ զանազան վիճակագրութիւններէ :

Երկաթի և Հանքածուխի թագաւորին, Տիեզերաց Սեղանաւորին և Վաճառականութեան Իշխանին, այսինքն Բրիտանական հսկային զօրութիւնն ու մեծութիւնը կրնանք դիտնալ, երբ տեսնենք թէ ինչ կ'արտադրէ, ինչ կը փոխակերպէ իւր աշխատութեամբ, ինչ կը փոխադրէ և ինչ կը ծախէ, այսինքն երբ դիտնանք մի ունենանք իւր երկրագործութեան, հանքային հարստութեան, արուեստից, վաճառականութեան, երկաթուղեաց և ծովային զօրութեան վրայ :

Մեծին Բրիտանիոյ և Իռլանդայի միացեալ թագաւորութեան հողին իբր 46 0/0 ը երկրագործութեան յատկացած է, որոյ զանազան հնձոց արժէքը, միջին հաշուով, 270 միլիոն լիրա սթերլին կամ 6 միլիար 750 միլիոն ֆրանքի կը հասնի, ի բաց թողլով երկրագործութեան մէկ կարեւոր ճիւղն, այն է, կենդանեաց քանակութիւնն որ է.

Ձի	Արջառ
1,421,000	9,833,000
Ոչխար	Խոզ
26,619,000	2,001,000

գումար 39,874,000 գլուխ, որոյ արժէքը կրնայ երեւակայուիլ հետեւեալ երկու դէպքերէն — 1874 ին Պ. Լոյդը անուն անձ մը մինչեւ 2000 լիրա սթերլին վճարեց ազնիւ տեսակէ և զուգաւորութեան սահմանեալ օրթի (տանայ) մը : Անգլիական ոչխարը միջին հաշուով 100 լիպրա միս կուտայ (14 1/2 օքայ) մինչդեռ Գաղղիոյ ոչխարը հազիւ 40 կամ 50 լիպրա : Այս հարստութիւն որ 420 միլիոն լիրա սթերլին կամ 10 1/2 միլիար ֆրանքի դրամագլուխ մը կը ներկայացնէ, 550,000 ագարակապետաց ձեռքն է և տարին միջին հաշուով 186 միլիոն լիրա ընթերլին զուտ հասոյթ կուտայ :

Ահա վեր ի վերոյ Միացեալ թագաւորութեան երկրագործական հարստութիւնը. դանք այժմ նորա հանուտն հարստութեան :

Երբ Անգլիոյ երկրաբանական քարտէսի մը վրայ մարդ ակնարկ մի ձգէ, կը զարմանայ երկաթ և ածուխ պարունակող տեղերուն առատութիւնը վրայ : յիրաւի երկաթի և ածուխի գլխաւոր հարստութիւնը կը կազմեն այդ երկրին, որ սակայն ունի նաեւ առատ և ճոխ հանքեր անագի, պղնձի, ղնդիոյի և կապարի, առանց հաշուելու արուեստից մէջ գործածուած հանքային քարերն. բայց մեք փափաք չունինք, այն երկրաբանական դանձուց ամբողջ մանրամասնութիւններն յիշելու, այլ միայն ածխային և մետաղական հարստութիւններն նշանակելով կը բաւականանանք :

Այժմ Անգլիոյ մէջ բանուած հանքերն են.

1. Պղնձի հանք՝ 61 հատ, որոնք տարին 52,000 թն (1 թոն 1015 քիլոկրամ կամ 791 օքայ 280 տրամ) հողախառն մետաղ կուտան. այս խառնուրդէն 3650 թոն զուտ պղինձ կ'ելլէ, որոյ արժէքն է իբր 190,000 լիրա սթերլին :

2. Անագի հանք՝ 80 հատ, 13,400 թոն խառնուրդ, որոյմէ 9000 թոն զուտ անագ կ'ելնէ 700,000 լ. Ս. արժողութեամբ :

3. Ղնդիոյի հանք՝ 57 հատ, 27—28,000 թոն խառն մետաղ որ կը ծախսուի՝ առանց զտուելու՝ 100,000 լ. Ս. արժողութեամբ :

4. Կապարի հանք՝ 292 հատ, 73,000 թոն խառն մետաղ, որոյմէ կ'ելլէ 57,000 թոն զուտ կապար և 320,000 ունց (1 ունց 10 տրամ՝) արծաթ, և որոնց արժէքն է 735,000 լիրա սթերլին :

5. Անգլիոյ զանազան կողմերը 300էն աւելի երկաթի հանքեր կան, որոնք տարին 18 միլիոն թոն խառն մետաղ կուտան 7 միլիոն լիրա արժողութեամբ. բայց պէտք է դիտնալ թէ վերոյիշեալ արժողութիւնք՝ մետաղաց հանքերէն դուրս եղած ատեն ունեցած արժէքը կը ներկայացնեն միայն, և թէ փոխադրութեան, փոխակերպութեան և այլն ծախքերն, ինչպէս նաեւ գործարաններուն արտաքոյ չեն պարունակեր. այս վերջինները պիտի տեսնենք երբ արուեստից վրայ խօսիմք :

6. Հանքածուխի առատութեան մասին՝ Եւրոպական միւս երկիրներու վրայ Անգլիոյ ունեցած առաւելութիւնը սա բազմատարեալ թըւանշաններէն կրնամք հասկնալ.

(Հանքածուխի արտադրութիւն)

1860 ին,

Գերմանիոյ	12 1/4 միլիոն թոն
Գաղղիոյ	8 1/4 „
Պելճիքայի	9 1/2 „
Աւստրօ-Հունգ.	3 1/2 „
Գումար	33 1/2 „
Անգլիոյ	85 1/2 „

1870 ին,

Գերմանիոյ	34 միլիոն թոն
Գաղղիոյ	13 „
Պելճիքայի	13 „
Աւստրօ-Հունգ.	8 „
Գումար	68 „
Անգլիոյ	112 „

1873 ին,

Գերմանիոյ	46 միլիոն թոն
Գաղղիոյ	17 1/2 „
Պելճիքայի	15 3/4 „
Աւստրօ-Հունգ.	12 „
Գումար	91 1/4 „
Անգլիոյ	129 „

1878 ին,

Գերմանիոյ	50 1/2 միլ. թոն
Գաղղիոյ	17 „
Պելճիքայի	15 „
Աւստրօ-Հունգ.	14 „
Գումար	96 1/2 „
Անգլիոյ	134 3/4 „

1879 ին,

Գերմանիոյ	53 1/2 միլ. թոն
Գաղղիոյ	17 „
Պելճիքայի	15 1/2 „
Աւստրօ-Հունգ.	15 „
Գումար	101 „
Անգլիոյ	135 3/4 „

1880 ին,

Գերմանիոյ	59 „
Գաղղիոյ	19 1/2 „
Պելճիքայի	17 „
Աւստրօ-Հունգ.	16 „
Գումար	111 1/2 „
Անգլիոյ	149 1/4 „

1881 ին,

Գերմանիոյ	61 1/2 „
Գաղղիոյ	20 „
Պելճիքայի	17 „
Աւստրօ-Հունգ.	16 „
Գումար	114 1/2 „
Անգլիոյ	156 1/2 „

Ինչպէս կերեւայ այս հաշուէն, ամբողջ Եւրոպայոյ հանքերը չեն կարողացած հաւասարիլ միայն Անգլիոյ հանքերուն արտադրութեանց, և թէ այս վերջիններ մինչդեռ 1870ին 112 միլիոն թոն միայն կարտադրէին, 1881ին մինչեւ 156 1/2 միլիոն թոնի բարձրացած են. սակայն 1870ին 2912 հանք միայն կը բանէին, 1881ին 3904 հանք բացուած կար, որոց տարեկան պարունակութիւնը 79 1/2 միլիառ թոն ածուխ է : Արդ՝ եթէ դրելով որ այսու հետեւեալ հանքեր չի գտնուին Անգլիոյ մէջ և միջին հաշուով տարեկան 150 միլիոն թոն արտադրուի վերոյիշեալ 3904 հանքերէն, սոյա ածխային կարողութիւնը կամ պարունակութիւնն սպառելու համար 530 տարի պէտք է. գուցէ առարկուի թէ ինչպէս որ 1860էն ի վեր ածուխի արտադրութիւնը կրկնապատկուած է, այսուհետեւ ալ պէտքերը կրնան օր ըստ օրէ աւելնալով, հանքերուն սպառումը փութացնել, բայց պէտք է դիտնալ թէ ինչ որ արուեստից մէջ 20 տարի առաջ 5 թոն ածուխ կը պահանջէր, այսօր, դիտութեանց նորահնար գործողութեանց շնորհիւ, մի և նոյն արդիւնք կրնայ ձեռք բերուիլ մի միայն 3 և մինչև իսկ 2 թոն ածուխ սպառելով. օրինակի համար, երկաթի հանքերէն եղած խառն մետաղէն մէկ թոն երկաթէ բոյլ ստանալու համար, 20 տարի առաջ 5 թոն ածուխ կը վառուէր, իսկ այժմ նոյն մետաղէն ոչ թէ պարզ երկաթ՝ այլ պէսսըմերի դրութեամբ և նոյն քանակութեամբ պողպատ բոյլ կրնայ շինուիլ միայն 2 1/2 թոն ածուխով : Ասկէց զատ, տարեկան 150 միլիոն թոն ածուխի 130 միլիոնը միայն Անգլիոյ պետոյից կը վառուի, իսկ 20 միլիոն թոնը երկրէն դուրս կը ծախսուի՝ միջին հաշուով թոնը 9 շիլինի, որն որ տարեկան 18 միլիոն լիրա ընթերլինի մուտք մը կը ներկայացնէ. բայց Անգլիոյ մէջ գործածուած 130 միլիոն թոնն ալ միատեղ առնելով, և միջին հաշուով թոնին 5 շիլին միայն դնելով, կը գտնամք ածուխի տարեկան արժէքը 37 1/2 միլիոն լիրա սթերլին կամ 937 1/2 միլիոն ֆրանք. գալով ամբողջ հանքերուն պարունակութեան արժէքին, դարձեալ թոնը 5 շիլին հաշուելով՝ 20 դելէա-ա լէա-ա «Թէ-ալէնի» ահագին գումարին կը հասնիմք. որոնք ֆրանքօ Գերմանական պատերազմէն վերջը Գաղղիոյ վճարած պատերազմական տուգանաց հարիւրապատիկը կը կազմէ, և զոր եթէ փոխադրել հարկ լինէր, 15,000 հատ երկաթուղւոյ կառք (վագոն) պէտք պիտի լինէր. և այս տեսակ ոսկեբարձ կառախումբ մը Հայաստան բաշայէն մինչեւ Իզմիտ ամբողջ գիծը պիտի դոցէր :

Աւելցնենք նաեւ թէ Անգլիոյ ածուխի հանքերուն մէջ 500,000էն աւելի անձինք կաշխատին :

(Շարունակելի) ՄԻՀՐԱՆ ԴԱԼՊԱՆԱՆ

ԳՈՒՐԳԻՆԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ
(ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱՐԱՆ)

Օրինէ-ակ

(Շար. Ե. Քրէջ)

Նպաստակ երկրորդական վարժարանի, որ նախապատրաստական կը համարի նկատմամբ Համալսարանական կրթարանաց, տալ է կրթութիւն աստիճան մի բարձր քան գիմնակրթութիւն, հարկաւոր լեզուաց ուսուցման զոյգ համարեա թէ բովանդակ գիտութեանց ծանօթացուցանել զուսանողս եւ հարգել նոցա առջեւ զշաւիղ բարձրագոյն կրթութեան : Որք կը ստանան վերկրորդական կրթութիւն՝ կարող են հետեւել բարձրագոյն կրթութեան ընթացքի, եթէ կամին, եւ ընտրել մի որ եւ է մասնագիտութիւն որ հաճելի է իւրեանց : Մի երիտասարդ որ անթերի հետեւած է երկրորդական ուսմանց՝ ամէն մասամբ ուսեալ կը լինի նա. բաց է նորա առջեւ ասպարէզ յառաջդիմութեան յոր գիտութիւնս եւ կամք. ոչ եւ է վարչական պաշտաման եւ ամէն առեւտրական գործոց մէջ հաւասար յաջողութեամբ կարէ փայլիլ մի բան՝ կը լինի նա իրապէս ուսեալ եւ պիտանի քաղաքացի : Այս իսկ է վախճան երկրորդական կրթութեան : Եւ երբ, — ուշադրութիւն, Ցեարք իմ, — այսպիսի մի երկրորդական հաստատութիւն կը լինի զուտ Հայկական, առաւելեալ ըստ ինքեան ազգային հանգամանաց, ոչ ապաքէն նպաստաւորելի պարտի լինել մեզ ազգայնոց առ հասարակ : Եւ այժմ ընդ ամենայն երկու էական են երկրորդական վարժարանք առ մեզ, ծանօթք Ազգին, Հայկական Կրթարան՝ Եւ Պէրպէրեան վարժարան անուամբ, արդիւնք անհատական գերազոյն անձնանուիրութեան, զի՞նչ ասեմ . . . անձնուրացութեան, ընդ որս սակայն չհային հաշտ աչօք օտարամոլ ազգակիցք, զորս չզիտէ Հայ ազգ բատ արժէից գնահատել եւ զորոց կը մխանոմանք զոյութիւնն իսկ. հաստատութիւնք՝ որոց յօժարակամ կը զոհին հիմնադիրքն կեանս յիւրեանց կենաց, չունչ ի չնչոյ՝ մաքառելով ընդդէմ բազմադիմի դժուարութեանց, ազորելով ազգ ի բոլոր անազգք ժամանակին հետ, եւ որ զբերդեալն է՝ հարկ զգալով նաեւ մարարենչել ընդդէմ անխիղճ թշնամանաց եւ դիպարոցի նախանձու . . . ազդակցայ, ասանց վնասելոյ ի լուր հնչուն ոսկւոյ այն առասպելեալ ձեռնտուութեանց զոր, մեր աչաց առջեւ, մտադիր կը նուիրէ վեհանձն եւ առատապարգ օտարն ի նպաստ դաստիարակութեան իւրանոց, ի նպաստ հանրային յառաջդիմութեան եւ, աւաղ, ի կորանս ժողովրդոց որ զոգոյս կը նկրտին յետս յետս ընթանալ : Երբեմն կ'ասէին մեր հայրենասէրք. «Լաւ է փուչ հայրենի քան զվարդ օտարին» : Իսկ այժմ. . . — «Ոչ ժամանակք, ո՛վ բարք» :

Բայց «Ազգային ժամանակին է» կ'ասէ Հիւկօ. եւ արդարեւ զինչ այլ ասեն զմինչ. զինչ այլ յարուցանեն մեզ ընդդէմ, ի վեր քան զամենայն պատմութիւն կայ անաչառ, յորում պիտի գնահատին մեր անուանք իրրեւ անձնանուէր աշխատաւորք Հայոց դաստիարակութեան : Այս է մեր փառասիրութիւնն, Ցեարք, զոր ո՛չ ոք եւ ոչինչ կարէ կապտել ի մէնջ. ո՛չ ոք կը զօրէ ջնջել զայդ պատիւ զոր կը բերեն մեզ մեր ձեռնտուութիւնք՝ մեծադոյն պատիւ բերելով ազգին որում կ'ընծայեմք մեք զինքեանս :

Հուսկ ապա, Ցեարք իմ, զոհ եմք ծանուցանելով զի այս տարւոյ դրաւոր եւ բերանացի քննութիւնք ուսանողաց մեծ բերկրութիւն պատճառեցին մեզ. երեսուն եւ չորս ուսանողք առաջին երկրորդ եւ երրորդ կարգի մրցանակ ստացան, յորոց քսան եւ ութն առաջին աստիճանաւ. մի արդիւնք, յոյր վերայ հանդարտ է մեր խիղճն եւ զոր կը պարծիմք մեր մեծայարգ ուսուցչաց որպէս մտօք աշխատութեանն եւ ուսումնասէրնչ աշակերտաց ջանից : Յառաջիկայ տարի նորոգ եռանդեամբ պիտի ջանամք յառաջ վարել զմեր տաժանելի գործն, եւ, յետ միատեայ ժամանակի, պիտի մատուցանեմք առ ազգն ութ ուսումնասիրաբարա աշակերտներ եւս, ուսեալ եւ օգտակար անհատներ, ըստ նպատակի Կրթարանիս :

Ուրախ եմք ծանուցանելով նաեւ զի մեր անցեալ ամի ուսումնասիրաբարա եօթն աշակերտաց երկուքն կը հետեւին այժմ իրաւագիտութեան, մին վաճառականութեան, մին ատամնարուժութեան արուեստին, մին իրրեւ ուսուցիչ մեկնած է արդէն ի Հայաստան եւ միւս երկուքն մտադիր կամ ձեռնարկած են հետեւել բարձրագոյն ուսմանց : Մեծ է մեր հաւատքն ի նոսա, մեծամեծս կ'ակնկալեմք ի նոցանէ, եւ լի եմք յուսով զի նոքա պիտի պատեն առ յապայս զիւրեանց դասդիարակի արգար ակնկալութիւնն :

Իսկ դուք, ազնիւ ուսանողք, որոց աշխատասիրութիւնն եւ յառաջդիմութիւն մեծագոյն վարձք են իւրեանց դաստիարակին, զիտացէք զի պարտիք լինել վաղ կամ անագան պիտանի անդամք մարդկութեան եւ ձեր կարօտեալ ազգին. դուք պարտիք լինել առ յապայս որ ինչ կ'ակնկալէ ի ձէնջ Հայ ազգ. — մարդասէր, ազգասէր եւ ուսումնասէր : Գիտութիւնք եւ ուսմունք, զորոց մի գոյն ճաշակն կ'առնուք ի վարժարանի, ձեր մտաց զբօսանքն լինին զօրանապաղ. յամենայնի իմաստասիրեցէք զընութիւն, յամենայնի պիտի զտանէք ճարակ ձեր մտաց : Լաւ ի միտ առէք՝ թէ զիտունն միշտ զօրաւոր է, թէ աշխատութիւն ամենայնի կը յաղթէ, եւ անյողդողդ յարատեւութիւն յաջողութիւն իսկ է : Մի՛ վհատիք ասպարիզին առջեւ որ չլինի ձեզ հաճոյ. յամենայնի կարէք նշանաւոր լինել, եթէ կամիք, երկաթի կամք չը պակասի ձեզ եւ կը յաջողիք անտարակոյս : Ոչ եթէ զործն է որ կը բարձրացուցանէ զմարդ, այլ մարդ է որ կը բարձրացուցանէ զզործ : Ընկերակցութեան մէջ հաւասարութիւն հաստատել՝ երազ մի է դեղեցիկ բայց վերջապէս երազ անիրական. մարդ էակն մին է ի բնական արարածոց եւ բնութիւն չունի խաբեր ընդ այս եւ ընդ այն. այլ որ ինչ առաւելութիւն է ի մարդ՝ ոգին է յառաջդիմութեան, որ կուտայ նմա երանել տակաւ ընդ ստորինս ընկերական սանդղոյն : Յառաջ, Պարոնայք, յառաջ. ոչ իւիք կարէք պարծել բայց միայն յառաջդիմութեամբ Հոսանք ժամանակին պիտի մղեն զձեզ, եւ անհնար է ձեզ զկայ առնուլ եւ բաղնել նմա անվտանգ : Զօրաւոր կամք, կոթող մտաց եւ արիութիւն յամենայնի՝ միշտ ուղղութեամբ, այսոքիկ լինին ձեզ առաջնորդք ի լոյս, ի յառաջդիմութիւն : Դուք ձեզ օգնեցէք, Պարոնայք, Աստուած ալ ձեզ կ'օգնէ :

12 յուլիս 1882. Յ. ԳՈՒՐԳԷՆ

(Կրթական խորհրդական Վսեմ. Միքայել էֆէնտի Մամիկոնեանի բանախօսութիւնը.)

Հայկական Կրթարանի ասուց կատարած յառաջդիմութեանց առ-ջեւ, պարտ անձին կը համարիմ, իբրեւ Կրթական խորհրդոյ ներկայացուցիչ, շնորհակալութիւնքս և բարեմաղթութիւնքս յայտնել սոյն հաստատութեան Մեծապատիւ Տըն-նորէնին, որ յայտնի է թէ բնաւ ջանք և զոհողութիւններ իսկ չէ խնայած կանոնաւոր և հաստատուն կրթութիւն մը տալու համար իւր խնամոյն յանձնուած ազգային մանկաւոյն :

Անհատական ճիգերով ստացուած մեծամեծ արդիւնքներ՝ որք ընդհանուրին բարւոյն կը ծառայեն, ապաքէն յանչափս գովելի են և ամէն երախտապարտ զգացմանց արժանի. և մեք բաւական շնորհակալ չենք կրնար լինիլ այնպիսի ճըգանց և զոհողութեանց համար, որք ազգային դաստիարակութեան դործին կը պատկանին :

Աւելի եւս յաջողութիւն կը մաղթենք սոյն հաստատութեան, և կը մաղթենք որ ինչպէս ցայժմ իւր հաստատութեան օրէն ի վեր, և այսուհետեւ հանապազ կրթարանիս փութացան Տնօրէնութիւնն առաւել եւս իրաւունքներ ունենայ ազգովին համակրանաց և շնորհապարտութեան, և կը մաղթենք որ անվթար մնայ հիմն այս ազգօգուտ և անձնուիրական գործոյն :

ՏՈՒԹՈՐ ՅԱԿՈԲ ՍԻՄՕՆՈՖ

Արժանայարգ Տօքթ. Յակոբ Սիմոնոֆ, Բարիզի Բժշկական Ակադեմիային մէջ փայլուն ուսումներ անցուցանէ եւ վկայական ստանալէ յետոյ, Կ. Պոլիս եկած է, եւ առ այժմ, ամառուան եւ զանակին պատճառաւ, կը բնակի վերին Պոսֆոր, Մէջար պուրնու, թիւ 68 ծովեզերեայ տունն, ուր հիւանդ կ'ընդունի ամէն օր, եւ չորեքշաբթի օրեր ձրիաբար կը դարմանէ իրեն դիմող ազքատ հիւանդները :

Նաեւ երկուշաբթի եւ հինգշաբթի օրեր ժամ 6–8 կը գտնուի Պոլիս, Պահճէ գարու, թիւ 18, Մէրամէթեան դեղարանն, ուր ազքատ հիւանդներ կ'ընդունի եւ կը դարմանէ ձրիաբար :

ԱԶԴ

Համպուրկի վիճակահանութեան Բ. կարգի եւ Պրունսվիքի Ա. կարգի տոմսակները քաշուած ու մեր դրամատեղանէն ծախուած ու չահուած թիւերն հետեւեալներն են, զորս մեզ ներկայացնելով չահողներն առնելու կը հրաւիրեմք :

Համպուրկի Բ. կարգի չահուած թիւեր :

4892. 6693. 6696. 12246. 12221. 13461. 27917. 27919. 36238. 36250. 36286. 37582. 37596. 40881. 55347. 55354. 69232. 80030. 80043.

Պրունսվիքի Ա. կարգի չահուած թիւեր.

14914. 18113. 26295. 30672. 30674. 40631. 41968. 44668. 44669.

Նաեւ իմաց կուտամք մեր Մեծարգոյ գնորդաց որ յառաջիկայ յուլիս 21 ու 26 ին Համպուրկի Գ. կարգի եւ Սաքսոնի ու Պրունսվիքի Բ. կարգինները պիտի քաշուին ու պատրաստ են բաժանորդաց յանձնուելու. նաեւ դեռ չմասնակցողները բաժին մ'ունենալու կը հրաւիրեմք :

Ղալաթիոյ Քօմիսիոն խանին դիմացը թիւ 9 սեղանաւոր

Ղ. Փ. ՁՈԲՈՒԻՐԵԱՆ

ԱԶԴ

Պ. Ժ. Տ. Ծանէթիոյ պանքան պատիւ ունի ծանուցանելու արդոյ հաւատարակութեան, ինչպէս նաեւ իւր բաղմաթիւ յաճախորդաց թէ Պուքրէշի վիճակահանութիւնն Օգոստոս 1ին պիտի կատարուի : Սերպիոյ թագաւորութեան փոխառութեան 0/0 ին 3 տոկոսով 100 ֆրանքնոց տոմսակներուն վիճակահանութիւնն ալ օգոստոսի 14 ին պիտի կատարուի : Այս երկու վիճակահանութեան տոմսակներէն ունեցողն իւր բաստակը կորսնցունելու վտանգին մէջ չէ երբէք, որովհետեւ երկուքն ալ իրենց կառավարութիւններէն երաշխաւորեալ են :

Համպուրկի յոյժ չահաւոր վիճակահանութեան երրորդ բաժինն օգոստոս 2ին պիտի քաշուի : Նոյն ամսոյ 7ին Սաքսոնիոյ եւ 8ին ալ Պրունսվիքի վիճակահանութիւնները պիտի կատարուին : Այս երեք վիճակահանութիւններէն իւրաքանչիւրը 100,000 տոմսակէ կը բաղկանայ, որոց 50,000ն անվրէպ չահող են :

Մեծ բաժիններն են՝ 625,000, 600,000, 500,000, 400,000, 300,000, 200,000, 100,000 ֆրանք եւայլն եւայլն :

Այս տոմսակներէն առնու փափաքողք պէտք է որ որոշեալ ժամանակէն առաջ դիմեն առ Պ. Ժ. Տ. Ծանէթիոյ, Ղալաթիա, Քոմիսիոն խան, թիւ 18.

Ճ. Տ. ԾԱՆԷԹԹՕ

Կ. Պոլիս 26—22



ՔԻՒՆԱՐՏ

ՇՈՓԵՆԱՒԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ

ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՇՈՓԵՆԱՒՕՐ

Որ տեղը տանի մ'անգամ կը բռնէն Լիվերբուլ և Մէնչեսթրպէտ ԳՆԱ.

Անուանք	Թոնոյ	Անուանք	Թոնոյ
Ալբիոն	3,000	Թուրկ	3,000
Արաբ	3,000	Տիմերարա	2,500
Հելլաս	3,000	Ռեկտոր	2,500
Մալթա	3,000	Մորտոն	2,500
Մարմարա	3,000	Թրինիդատ	2,500
Բուլգարիա	3,000	Շերտրուտ	2,000
Սամարիա	3,000	Նանի	2,000
Սուրիա	3,000	Պալեստ	1,200
Սիրոն	3,000	Պրինց Ռուտ	1,200
Պոմպեյ	3,800		

Մորտոն չոգենաւը, նաւապետ Պրաուն, Լիվերբուլէն եկած է ընդհանուր վաճառքով եւ հինգշաբթի օրը պիտի մեկնի։

Սաորագրեալս արտօնութիւն ունի ճանաչող եւ վաճառք ընդունիլ Նիւ Եորքի եւ Պոսթընի, ինչպէս նաեւ Միացեալ-Նահանգաց ուրիշ կողմերուն համար՝ օրինաւոր սակագներով։

Դիմել առ

ԹՈՄԱՍ Ք. ՃՈՆԻ, Գործակատար.
թիւ 1 Քիւշիւք Հալիլ փաշա խան
Ղալաթիա։

Տնօրէնք ընկերութեան
ՊԸՐՆՍ ԵՒ ՄԱՔԻՎԸՐ
1, Ռըմֆորտ Սթ. Լիվերբուլ։

ՅԱՐԷՏ, ԼԷՅԼԱՆԴ

ՇՈՓԵՆԱՒԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ

ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՇՈՓԵՆԱՒՕՐ

Որ կոնոսամենտոյ կը բռնէն Լիվերբուլ-Լէյ և Արէ-Լէյ ԳՆԱ.

Անուանք	Թոնոյ	Անուանք	Թոնոյ
Ալբերան	2,500	Ֆոլգնիան	3,700
Ալդրոսան	2,500	Ֆլորինեան	3,700
Անդալուզիան	2,500	Ֆլաֆեան	3,700
Արենան	2,500	Իպերիան	3,500
Արապեան	3,700	Իւլիսեան	3,500
Պալմերան	6,000	Լոբրեան	3,500
Պուլուրեան	6,000	Լեսպեան	2,200
Քասթիլեան	800	Լիկոսեան	2,500
Սայրենեան	2,000	Լեոպոլ	800
Տորոյ	700	Օբերոն	700
Էմիրեան	3,700	Բերեան	3,800
Ֆասիան	3,700	Վալենսիան	6,800
Ֆալերեան	3,700	Վիրջինեան	6,800

Շաբաթական չոգենաւներու նոր գիծ մը հաստատեցաւ Լիվերբուլի եւ Պոսդընի միջեւ, եւ սաորագրեալս հեղուկէ զատ ուրիշ վաճառք կ'ընդունի օրինաւոր սակագներով։

ԱՆԴԻԱՆ չոգենաւը զանազան տեսակ ապրանք բեռնաւորեալ Լիվերբուլէն մայրաքաղաքս հասաւ.

ՖԼՈՖՆԻԱՆ չոգենաւը ամսոյս 16/28ին Օտէսայէն կ'ելլասուի, օգոստոս 5ին մայրաքաղաքէս մեկնելով ուղղակի Լիվերբուլ երթալու համար։

Ուղեւորներու համար ամեն տիպ տեղեր կ'ընծայուի։

Աւելի մանրամասնութեանց համար դիմել առ ԷՏՈՒԱՐՏ ԼԱՖՈՆԴԷՆ
Գործակալ
թիւ 34, 35, 36, Եէնի Միսկէթ խան, Ղալաթիա

Նաւատերք, Պարոնայք Ֆրէս, Էվլանտ եւ ընկ. Լիվերբուլ

Գործակալներնէ։

Կ. Պոլիս, Լաուսարտ Լաֆոնդէն.
Ճիպրալդար, Պ. Պ. Քարվիր Եղբարք.
Ալեքսանդրիա, Կ. Լ. Վասման եւ ընկ.
Մարտա, Ա. Քամիլերի.
Շիրա, Ա. Մ. Մալրօկրատոյ.
Զմիւռնիա, Պ. Ուիդոլ եւ ընկ.

ԻԼԱՆ

Հարգելի Դեղագործներու ուշադրութեան

Տերիսատէթ վէ պիտաթը սէլասէտ քեպին էմնիրին վէ էպնիյէի ասքերիյէ ինչաաթ վէ թամիրաթը իչուն պու սէնէ շիւպաթը զայէսինէ գատար միւպայեասը լազըմ կէլուլ մինագասատը սէրտէսթի իճրա պուլունան օթուզ գաղէմպոյա վէ պոյայա միւթասալլիք էճզա վէ էչեանէն իշ պու շէհրի թէմիզլին եիրմի իքինճի Զէհարչէնպիհ կիւնիւ գարարը գաթիսի իճրա վէ երթէսի կիւնիւ եիւզաէ պէշ թէնզիլի գասպուլ օլունաճաղընտան թալիպ օլանլարըն իսթիհքեամ վէ ինչաաթը ասքերիէ տայիրէսինէ միւրաճաաթ իլլէմելերի լուզումի իլան օլունուր։

14 թէմմուզ 98 6—1

ԹՄԲԱԳԻՐ-ՏՆՕՐԷՆ

Կ. Ս. ԻՒԹԻՆԵԱՆ

Ի ՏՊԱՐԱՆԻ ՄԱՍԻՍ ԼՐԱԳՐՈՑ
Կ. Պոլիս Ճէլալ դէս Խան

ԿԱՐԵՒՈՐ ԱԶԴ

ԴԵՂԱՐԱՆ

Պ. ԵՒ Հ. ՔԻՒԶԻՒՔԵԱՆ ԵՂԲԱՐՑ

Երկար ժամանակէ ի վեր՝ դեղավաճառութեան և դեղագործութեան զբաղելով՝ հասարակութիւնը գոհացնելու համար մեր ձեռքէն եկած ջանքը խնայած չըլլալնիս յայտնի է մեր պատուարժան յաճախորդաց և բոլոր հասարակութեան։ Այս անգամ, մեր յարգոյ յաճախորդաց դիւրութիւն մ'ըլլալու համար դեղարան մը բանալու փափաքելով, շատ տարիներէ ի վեր ամենուն ծանօթ Պոլսոյ Եէնի-Ճամի փողոցի 26 թիւ մթերանոցէն զատ՝ Նոյնպէս Կ. Պոլիս կամուրջին դիմացը 77 թիւ «Պ. և Հ. Քիւզիւքեան եղբարք» անուամբ դեղարան և մթերանոց (տեբօղխթօ) մըն ալ բացած ենք, ուր Ֆրանսայի, Անգլիոյ և Գերմանիոյ քիմիական բաղադրութիւններն ու զանազան դեղերը, մեծ խնամով շինուած, և ամենէն ընտիր տեսակները կը գտնուին և աժան գնով կը ծախուին։ Ասոնցմէ զատ, ամեն տեսակ զանազան տեսակ գինի, ալնիւ ձկան իւղ, քոնեաք և ուրիշ ըմպելիք միշտ կը գտնուին, ինչպէս նաև ամեն տեսակ դարձիքներ։ Եկած դեղերը իսկոյն թարմ դեղերով, աժան գնով և մեծ խնամով կը պատրաստուին։ Ասոնցմէ զատ դեղարանին վերնայարկը բժշկաց համար յատուկ տեղ որոշուած ըլլալով, հիւանդութեան մը համար բժշկի հետ խորհրդակցիլ ուզող անձինք, մեր դեղարանը գալով, ամեն կերպով օգուտ կը տեսնեն։ Նոյնպէս, մինչև ցարդ կառքով պարտող և իրենց ճարտարութեամբ ամենուն ծանօթ եղող հռչակաւոր առաջնորդ Պ. Կրէկուար Զամի և Ֆոքա եղբարք ևս, մեր դեղարանին վրայ մեր կողմանէ իրենց վարձուած սենեկին մէջ ամեն օր կը գտնուին։

* * *

Դարձեալ հռչակաւոր բժիշկ Մեծ. Տօքթ. Արապեանն ալ որ իւր ճարտարութեամբը շատ տարիներէ ի վեր ամենուն ծանօթ եղած է, ամեն կիրակի օր ժամը 4էն մինչև 8 իրեն ներկայացող հիւանդները պիտի բարեհաճի ձրի նայելու. դարձեալ մուս. օրերն ալ առաւօտեան ժամը 5էն մինչև 8 մեր դեղարանը գտնուիլը յարգոյ հասարակութեան իմաց կուտանք։

ԱՅԵՐԻ ՎԻԿՕՐԸ Եղական գարման է հերաց ամեն տեսակ գժուարութեանց և սոյն հպատակին համար ծախսուած սուրիշ բացագրութիւններէ առաւել գոհ կընէ գործածողները։

Մանաւանդ իւրաքանչիւր գործածութեանը համար անհրաժեշտ է այս, քանզի կառատացնէ ու մեռաքսանման փայլուն և կակուղ կընէ գլխու կարծրը մազը։ Որև է պատճառաւ գունաթափ եղածը անվրէպ իր նախկին գոյնին կը վերադարձնէ. անհատատ մազը կը վերահաստատէ, թափածին տեղ նոր մազ կը բուսցընէ եթէ արմատը վճացած չէ (քանզի բնութեան մէջ ոչինչ կարող է մազ բուսցնել երբ արմատը փտած է), գլխուն ճերմակ թելերը շուտով կանհետացնէ։ Միով բանիւ բնական ու փայլուն մազի առատութեամբ գլխոյն զարդարելովը՝ գործածողը խիստ գայլչադէմ կերպարանք մը կստանայ։ Մայրաքաղաքիս մէջ և այլ տեղեր բազմաթիւ գործածողք այսպէս կը վկայեն, Անուշահոտ յուր մ'է, շիլը կանանց թուղթի մէջ ամփոփելոյ է. դեղավաճառք և այլ շուտեր կը ծախեն, Այերի Վիկօրը հարցնել պէտք է։ Գլխաւոր տեղին է Մինասեանի Աժերիկեան վաճառատունը ի Ղալաթիա Կոստանդնուպօլսոյ։

ԾԱՆՈՒՑՈՒՄ

Սաորագրեալս Կ. Պոլսոյ Պոն Մարշէին դիմացը Շարք չարշըսի կոչուած փողոցը թիւ 29 Եւրոպական կոշիկներու վաճառատունը, որ Ղալաթիոյ վաճառատանս ճիւղն էր, այժմ թողած եմ, սակայն կը ըսեմք որ կոշիկ վաճառող խանութներէ ոմանք նուաստիս անուամբը վաճառելու ելած են, հարկ կը համարիմ ծանուցանել թէ Ղալաթիա Գարաքէոյ Քոմիսիոն խանին դիմացը թիւ 3 վաճառատունէս զատ ուրիշ տեղ վաճառատուն բնաւ չունիմ, և թէ Ղալաթիոյ վաճառատանս մէջ թէ՛ արանց և թէ կանանց համար Եւրոպական ամեն ձեւով և մեծութեամբ կոշիկներ արժան գնով կը վաճառուին իգնութիւն մեր ամեն յաճախորդաց։

30—16 ՏԻՄԱՆՏԻ ԵՕՐԿԱՏԻՊ

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

ՀԱՄԱՌՕՏ ԲՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Ի ՊԷՏՍ ԱԶԳԱՑԻՆ ՎԱՐԺԱՐԱՆԱՑ

Յօրինեց Գ. Մ. Աալանեան

Տ. Գ. Աալանեան մեր ազգային վարժարանաց մէկ մեծ պէտքը լրացուցած է բնագիտութեան դասագիրք մը պատրաստելով, որ 4 հատորէ պիտի բաղկանայ, և որոյ առաջին հատորն, 80 էջէ բաղկացեալ, հրատարակուած է և գրավաճառաց քով կը գտնուի, ի գին 5 ղրուշ։ Որովհետև բնագիտութեան դասագիրք մը առանց պատկերներու կարեւորութիւն չպիտի ունենար, ներկայ հատորը կը պարունակէ 70 պատկերներ։ Կը յուսամք թէ բնական գիտութեան ուսուցիչք պիտի քնենն Տ. Աալանեանի պատրաստած դասագիրքն, և պիտի համոզուին թէ Միացեալ ընկերութեանց Ատենապետը մեծ դիւրութիւն մ'ընձեռած է իրենց։

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

ՀԱՄԱՌՕՏ ԲՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Ի ՊԷՏՍ ԱԶԳԱՑԻՆ ՎԱՐԺԱՐԱՆԱՑ

Յօրինեց Գ. Մ. Աալանեան

Տ. Գ. Աալանեան մեր ազգային վարժարանաց մէկ մեծ պէտքը լրացուցած է Բնագիտութեան դասագիրք մը պատրաստելով, որ 4 հատորէ պիտի բաղկանայ, և որոյ առաջին հատորն, 80 էջէ բաղկացեալ, հրատարակուած է և գրավաճառաց քով կը գտնուի, ի գին 5 ղրուշ։ Որովհետև բնագիտութեան դասագիրք մը առանց պատկերներու կարեւորութիւն չպիտի ունենար, ներկայ հատորը կը պարունակէ 70 պատկերներ։ Կը յուսամք թէ բնական գիտութեան ուսուցիչք պիտի քնենն Տ. Աալանեանի պատրաստած դասագիրքն, և պիտի համոզուին թէ Միացեալ ընկերութեանց Ատենապետը մեծ դիւրութիւն մ'ընձեռած է իրենց։

ԲԻՆԱ ԲԱԼԻՊԷԱԹԱ

Մէյոյն կէպրոսեան Քոմանդորքիյովէնոսի Երէսխոսաց Բնուէրնայի ճէնի

ԱԶԳՈՒՐ ԵՒ ԽԻՍՏ ԱԽՈՐԺԱՀԱՄ ԿԱԶԳՈՒՐԻՆՉ ԸՄՊԵԼԻՒՐ

Ցենդէ, արեան նուազումէ, եւ ջիղերու ակարութենէ պատճառեալ ամեն կարգի հիւանդութեանց

ՕԳՏԱԿԱՐ ԴԵՂ

Ախորժակ բացող, երեսին գոյնը, եւ շրթանց կարմրութիւնը կենդանացնող, շարժման թեթեւութիւն եւ մարքի արթնութիւն տուող ԱՆՀԱՄԵՄԱՏ ՈՓԵՒՈՐԻՆՉ ԲԱՂԱԴՐՈՒԹԻՒՆ։

Մթերանոց, ի Կալաթա Ամերիկեան դեղարան, Մէհմէտ-Ալի փաշա խան։

Պոլսոյ կողմն ալ կամուրջին դէմ Պ. Հ. Քիւզիւքեան եղբարց եւ Պահճէ դարու Գասարեան մթերանոցներուն մէջ։

☞ Բարեհամբաւ բժիշկ Տոքթոր Հիւնքեարպէյենեան որ մինչեւ ցարդ սովորութիւն ունէր միայն իւր առնը ընդունիլ հիւանդները կը ծանուցուի արգոյ հասարակութեան որ այժմ վերոյիշեալ Ամերիկեան դեղարանն ալ պիտի այցելէ ամեն երեքշաբթի հինգշաբթի եւ շաբաթ օրերը կէս օրէն յետոյ իրեն ներկայացող հիւանդները նայելու։

ՄԱՐԳԱՐ Վ. ՊԷՅԼԻԿՃԵԱՆ

LA VELOUTINE

ՄԵԾ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆ

ԼԱ ՎԸԼՈՒԹԻՆ

ՅԱՏՈՒԿ ԲՐԻՆՋԻ ՓՈՇԻ

Պատրաստեալ Պիւսմիւթով ուտի և օգտակար ներգործութիւն մ'ունի մորթի վրայ, — որուն կը կպչի և չտեսնուիր, և այսպէս մանկական թարմութիւն մ'և բնական փայլունութիւն մը կուտայ երեսի գոյնին։ կը գտնուի Յէ. Փարֆիւմէօրին քով Փարիզ՝ Ռիւ արլա փէ փողոց, և այլ ամեն փարֆիւմէօրներու և վարսայարդարաց քով։ 21—2

ՀՐԴԵՀԻ ԴԷՄ ԱՊԱՀՈՎՈՒԹԻՒՆ

NORTH BRITICH AND MERCANTILE
Insurance company

ՆՈՐԹՀ ՊՐԻԹԻՇ ԷՆԴ ՄԷՐՔԸՆԹԱՑԼ

Լոնդրայի և Էդինպուրկի ապահովութեան ընկերութիւն Անդը Լիմ.

Բաժանորդագրեալ դրամագլուխ	2,000,000
Վճարեալ դրամագլուխ	500,000
Պահեստի դրամ հըրդեհի ճիւղէն գոյացեալ	1,218,495–1,718,495
1881ին զուտ հասոյթը	1,023,460

NORTHERN
Assurance company

ՆՕՐԹՀԸՐՆ

Լոնդրայի և Էդինպուրկի ապահովութեան ընկերութիւն Անդը Լիմ.

Բաժանորդագրեալ դրամագլուխ	3,000,000
Վճարեալ դրամագլուխ	150,000
Պահեստի դրամ հըրդեհի ճիւղէն գոյացեալ	380,000–850,000
Զուտ հասոյթ 1878ի	351,000

Սաորագրեալք իրենց բազմաթիւ յաճախորդաց և այս քաղաքիս ընդհանուր հասարակութեան կը ծանուցանեն թէ իրենք վերոյիշեալ երկու ընկերութեանց սիպայեալ գործակատար ընտրուած ըլլալով, այնպիսի դրութեան մը մէջ կը գտնուին, որով հրդեհի դէմ ապահովութեան մեծ դիւրութիւններ կը մատուցանեն։

Ապահովութեանց կարգադրութիւնները կը բաղկանան երկու ընկերութեանց մէջ համեմատական բաժանումէ մը, և այսպէս ապահովութեան և դիւրութեան աւելնալովն՝ Ընկերութիւնս ալ կրնայ աւելի մեծագումար ապահովութիւն բընդունելու ինքզինք ներկայացնել։

Գրեթէ ամեն կարգի վտանգաւոր ապահովութիւնք կրնան ընդունուիլ, ինչպէս Բերայի, Ղալաթիոյ և Պոլսոյ մէջ, Նոյնպէս մօտակայ քաղաքները, գիւղերի և գաւառները։

MARITIME
Insurance Cie limited of Liverpool
Capital Lt. 500,000

ՄԱՐԻԹԱՅՄ

Ծովային ապահովութեան ընկերութիւն

Դրամագլուխ 500,000 Անգլ. լիրա

Սաորագրեալք, չոգենաւերը, առագաստանաւերն և անոնց մէջի վաճառքներն ու կարասիները խիստ օգտակար պայմաններով ապահովելու իշխանութիւն ստացած են ընկերութեան կողմէ։

Գիներուն և այլոց վրայ տեղեկութիւն ստանալ ուզողք պէտք է դիմեն Ղալաթիա Քոմիսիոն խանի անկիւնը՝ երկաթէ կամուրջին վրայ նայող սենեակն առ և Տնօրէն ամեն գործառնութեանց Գործակատարն յիշեալ Ընկերութեանց

ԳԱԲՈՒԵԿ Ռ. ՍԷՐՈԲԵԱՆ. ՀՈՎՆ ԲԱՌԻ

ԴՐԱՄԱԿԱՆ

ՂԱԼԱԹԻՈՑ ՓՈՒՐՍԱ

Ղալաթիա 15 յուլիս.

ԸՆԹԱՑՔ ՓՈԽԱՆԱԿՈՒԹԵԱՆ
(Օսմ ոսկին 100 ղրուշի հաշուով)

Լոնտրա 3 ամիս, դրաւ	110 5/8 առ Անգլ. լիր
Փարիզ 3 » Ֆր.	22 77 առ Օսմ. լիր

ԸՆԹԱՑՔ ԱՐԺԵԹՂԹՈՑ

Օսմ. Քօնս. փոցուեցաւ	12.11
բացուեցաւ	12.4
կէս օրին	12.5
	Անգլ. լիր
Սանթէթ Ճէնէրալ 3 0/0	5.3
» Օթտման	4,
Կ. Պոլսոյ Պանքան	9,
Դրէսդի Ճէնէրալ 3 0/0 Օսմ. լիր	6.14
Փոս. 1865 (Մուֆտոն) 6 0/0 Ֆր.	73,
» 1865 » 6 0/0	69,—
» 1869 (Բինար) 6 0/0	61,
» 1872 (Պօն ամ. քրէդօր)	22.75
» 1873 (Բինար) 6 0/0	56,
Ռումէլիի երկաթուղի	49 75
Լաւրիոմ	170,
Թրամուայ (գ. կ.) Օսմ. լիր	510,
Թրէպեզատ »	1080
Էֆվալէսիպ	25
Էֆքար	

ԸՆԹԱՑՔ ԴՐԱՄՈՑ
(Օսմ. ոսկին 100 ղրշէն) Ղրշ.

Անգղիական ոսկի	110 4
Գաղղիական »	87 32
Ռիալ	90 15
Գրիվնա	51 10
Գասարոն թուղթ	905
» արծաթ (նոր)	90 20
Ամէնիսիէի տարբերութիւն	108 5
Վենետիկ	126 25
Լինդոնը	210 20
Լինդոնը (անկան)	182
Մարսիլիա	206 20
Պրինտ	760

ԵՒՐՈՊԱԿԱՆ ՓՈՒՐՍԱ

Լոնտրա 26 յուլիս.

Անգղ. Քօնս.	99 9/16
Օսմ. »	10 5/8
Փոս. 1865	13 1/4
» 1869	12
» 1871	55
» 1872	21 1/2
» 1873	10 5/8
» 1877	65
Պանք Օթտման	17 5/8
Ռուս. փոս. 73ի	81 5/8
Եգիպտ. միացեալ	47 5/8
» արտաքին	76
Տայրա Սանիէ	52 1/4
Փոս. Ռուշիտ	72
Փոխանակագիր Փարիզի վրայ	

Փարիզ 26 յուլիս.

Գաղղ. Քօնս. 3 0/0	114.60
» » 3 0/0	80,72 1/2
Օսմ. Քօնս.	10,90
Փոս. 1865 Ֆր.	—
» 1869	57,
» 1873	54,
Օսմ. Երկաթուղի	49,75
Պանք Օթտման	693,75
Գրէտի Լիոնէ	662 50
Ռուս. փոս. 5 0/0 (1877)	—
» » Արեւելեան	—
Իտալ. Քօնս.	86,40
Եգիպտ. միացեալ	238,75
Փոխանակագիր Լոնտ. վրայ	25,14

Վիէննա 26 յուլիս.

Փոս. Լոնտրայի վրայ	120,60
Ռումէլիի երկաթուղի	24,50

ԱՐԵՒԵԼԵԱՆ



ԵՐԿԱԹՈՒՂԻՔ

ԵՐԹԵԼԵԿՈՒԹԻՒՆ ԸՆԴՄԷՋ Կ. ՊՈԼՍՈՅ ԵՒ ՔԻՒԶԻՒՔ—ԶԷՔՄԷՃԷ

Սկսեալ 8 յունիսէ (Ն. Տ.) 1882, մինչեւ ցնոր պնոյնութիւն

Կ. ՊՈԼՍԷՆ ՔԻՒԶԻՒՔ—ԶԷՔՄԷՃԷ

ԹՈՒԱՀԱՄԱՐ ԿԱՌԱՄՈՑ

ԿԱՅԱՐԱՆՔ	4	6	2	8	10	12	14	16	18	20	22	24	26	28	30	32	34	36	38
	Ասուր										Իրէլ								
	Ժ. Վ.	Ժ. Վ.	Ժ. Վ.	Ժ. Վ.	Ժ. Վ.	Ժ. Վ.	Ժ. Վ.	Ժ. Վ.	Ժ. Վ.	Ժ. Վ.	Ժ. Վ.	Ժ. Վ.	Ժ. Վ.	Ժ. Վ.	Ժ. Վ.	Ժ. Վ.	Ժ. Վ.	Ժ. Վ.	Ժ. Վ.
Կ. Պոլիս . . . . . Երթ	6 20	6 52	7 15	7 43	8 18	8 44	9 17	10 20	11	11 49	2 18	3 29	4 9	4 38	5 28	5 58	6 26	6 53	7 26
Գում-գապու	6 30	7 02	7 27	7 53	8 28	8 54	9 27	10 30	11 10	11 59	2 28	3 39	4 19	4 48	5 38	6 8	6 36	7 3	7 36
Եէնի-գապու				7 58			9 31	10 34		12 3	2 33	3 44	4 24	4 53	5 43	6 12	6 41	7 8	7 41
Սամաթիա				8 05			9 37	10 40		12 9	2 40	3 50	4 31	4 58	5 49	6 17	6 48	7 15	7 48
Եէսի-գուլէ	6 40	7 12	7 41	8 10	8 38	9 2	9 40	10 45	11 20	12 12	2 45	3 55	4 34	5 3	5 54	6 20	6 53	7 18	7 53
Մաքրիգիւղ	6 51	7 25	8	8 20	8 51			11 1	11 34		2 56	4 8		5 16	6 7		7 6		8 04
Այ-Սթէֆանոս		7 35	8 14		9 1			11 11	11 46			4 19		5 26	6 18		7 18		
Քիւչիւք-Զէքմէճէ . . . . Ժամանում			8 25						11 55								7 27		

ՔԻՒԶԻՒՔ—ԶԷՔՄԷՃԷՆ Կ. ՊՈԼԻՍ

ԹՈՒԱՀԱՄԱՐ ԿԱՌԱՄՈՑ

ԿԱՅԱՐԱՆՔ	3	5	7	9	11	13	15	17	19	21	23	25	27	29	31	33	35	1	37
	Ասուր										Իրէլ								
	Ժ. Վ.	Ժ. Վ.	Ժ. Վ.	Ժ. Վ.	Ժ. Վ.	Ժ. Վ.	Ժ. Վ.	Ժ. Վ.	Ժ. Վ.	Ժ. Վ.	Ժ. Վ.	Ժ. Վ.	Ժ. Վ.	Ժ. Վ.	Ժ. Վ.	Ժ. Վ.	Ժ. Վ.	Ժ. Վ.	Ժ. Վ.
Քիւչիւք-Զէքմէճէ . . . . . Երթ			7 1								1 39								
Այ-Սթէֆանոս			7 12	7 46			9 21		11 20		1 50		4 39		5 32		6 26	6 51	
Մաքրիգիւղ	6 2	6 58	7 24	7 58	8 26		9 33		11 32		2 3	3 8	4 51		5 42		6 39	7 5	
Եէսի-գուլէ	6 15	7 11	7 37	8 11	8 39	9 10	9 46	10 15	11 45	1 19	2 17	3 21	5 4	5 20	5 55	6 27	6 52	7 26	7 52
Սամաթիա	6 20	7 16	7 42	8 16	8 44	9 15		10 20	11 49	1 24		3 26		5 25	5 58				
Եէնի-գապու	6 26	7 23	7 49	8 23	8 50	9 21		10 26	11 55	1 30		3 33		5 32	6 4				
Գում-գապու	6 31	7 28	7 54	8 27	8 55	9 26	9 56	10 31	12	1 35	2 27	3 38	5 13	5 37	6 9	6 37	7 2	7 40	8 1
Կ. Պոլիս . . . . . Ժամանում	6 39	7 36	8 2	8 35	9 3	9 34	10 4	10 39	12 8	1 43	2 35	3 46	5 21	5 45	6 17	6 45	7 10	7 50	8 9